





G. P.
131

ՊԱՏԱՆԻՆԵՐՈՒ

F. P. 304

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

19 99

ՏԸ ԼԱՄՊԵՐ ՄԱՐՔԻԶՈՒՅՆԻՆ

ԽՐԱՑՆԵՐՆ ԻՐ ԶԱԿԻԿԻՆ

ԲԱՐԳԱ.

ՅՈՒԹՄԻ Շ. Վ. ԿԱՄՄԵՐԵԱՆ



معارف نظارت جلیله سنك في ۲۱ جزوی الآخر سنه ۳۱۵ و ۵۴۰
نومرولی رخصتنامه سیله و سیط داویدیان معرفتیله طبع او لشدر



Ա. ՊԱԼԻՋ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱԿԹԵՐԻ

Պավլ-Ալի, Էպուստուս ճամսկսի րի 54

1899

ԿՐԹԱՍԷՐ ՄԵԾ ՀԱՅՐՆ

ՊՈՂՈՍ Կ. ՔՍՄՖՐԵԱՆ

ԿԸ ՇՈՒՐԵՐԵ

ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆ ԵՐՈՒՆ

Ի ՅԻՇԱՏԱԿ

ՈՒԹԵԼԻՏԱՄՆԱՄԵԱՅ ՎԱՂԱՄԵՈՒԻԿ

ԴԱԶԱՐՈՍ ԱՐԴԵՐՈ (Trans. A. Grigorian)

28-133



131-96

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Սիրական թոռնե՞րս,

Այս օգտակար գրքոյին որ աշխարհի կենցաւ-
լավարութեան կարելի եղածին չափ բոլոր բարի
կանոններն ու խրատականներ կը պարունակէ,
մոտադրեցի ձեզի նուիրել, որովհետեւ դուք ալ
կոչուած էք աշխարհի վրայ ձեր կենցաղավարու-
թեան բաժինն ունենալու՝ մարդկային մեծ ընկե-
րութեան մէջ, հոն կատարելիք շատ մը պարտա-
կանութիւններ ունիք, բայց իրաւունքներ ալ ու-
նիք։ Մինչեւ որ ձեր այս իրաւունքները լիովին
չճանչնաք ու անոնց վրայ ճիշդ գաղափար մը չը
կազմէք, չէք կրնար ձեր պարտականութիւնները
կատարելու եռանդն ունենալ, ուստի կը խրատեմ
որ նախ իրաւունքնիդ ճանչնաք, բայց անոնց տիւ-
րանալէ առաջ պարտականութիւննիդ կատարէք,
այն ատեն միայն իրաւունքնիդ կուգայ զձեզ կը
գտնէ իրաւամբ, որովհետեւ ինչ որ դուք ուրիշ-
ներուն բոլորանուէր սրտով հատուցանէք, անոնք
ալ նոյնն եւ թերեւս աւելին իսկ կը պարտաւորին

Ճեզի հասուցանել փոխարէն միեւնոյն եռանդովէ
Զեզի եղած այս փոքրիկ նուէրէն բաժին մ'ալ
եթէ հաճիք ձեր Հայ եղբայրներուն չնորհել պի-
տի հաւատամ որ արդէն պարտականութեան ճամ-
բուն մէջ առաջին քայլն առեր էք. ես ալ ապա-
գային մէջ զձեղ կատարեալ մարդ տեսնելու ու-
րախութեանս մէկ նշոյլը նշարած պիտի ըլլամ:

Զեր մեծ Հայրն

ՊՕՂՈՍ Կ. ԷՄԷՐԵԱՆ

Յունվար, 1898

ՊԱՏԱՆԻՆ ԵՐՈՒ

Դաստիարակութիւն

Տղոց դաստիարակութեան համար որչափ հոգ
ու խնամք տանին մարդիկ, միշտ անկատոր ու
թերի է. այս դաստիարակութիւնն օգտակար ը-
նելու համար՝ հարկ է պատուական ու ընտիր
դաստիարակներ ունենալ, սակայն ո՞ւր կրնանք
գանել այդպիսի դաստիարակներ:

Ո՞ւր կարելի է դտնել ուրիշներէն աւելի բարձր
մարդիկ՝ որ արժանիք ունենան այս դաստիարա-
կութեան գործն յառաջ վարելու համար։ Սա-
կայն մանկութեան առաջին տարիները թանկա-
գին են, քանի որ ուրիշներուն արժանիքը ցոյց
կուտան ու կ'երաշխաւորեն։

Կեանքի մէջ երկու ժամանակ կայ՝ յորում
ճշմարտութիւնը բացայայտ ու օգտակարապէս
կ'երեւի մեզի, մանկութեան ատեն՝ ինքզինքնիս
կրթելու համար եւ ծերութեան ատեն՝ ինքզինք-
նիս միսիթարելու համար։ Կըքերուն տիրապետած
ժամանակամիջոցին ճշմարտութիւնը մեղմէն շատ
հեռի կը գտնուի եւ զմեղ երեսի վրայ կը թողու։

Կրնայ ըլլալ որ ծնողքնիդ ու բարեկամներ ուշ շաղրութիւն դարձնեն ձեր դաստիարակութեան . սակայն անոնք ալ ստիպուած են վարժարաններու կանոններն յարգելու՝ որոնցմով ձեր տռաջին տարիներուն մէջ աւելի մտքերնիդ կրթելու հոգ տարած են եւ կարող եղած չեն սորվեցնել ձեզի աշխարհի ու բարեկամներն օբնուեր:

Ուստի, յարմար դաստեցի քանի մը խրատներ տալ ձեզի՝ աշխարհի վրայ ուզիդ ու կանոնաւոր վարք ու բարք ունենալու համար . յօժարակամ միտ դրէ՛ք ինձ: Անալէտ խրատներ չ'են ասոնք եւ չկարծէք թէ իրեւ մայրական իշխանութեամբ կը խօսիմ, աւելի ընդունեցէ՛ք իրեւ բարեկամուհւոյ խրատներ՝ որ սրտէ կը բղիսին:

1

Անշուշտ, երբ աշխարհի ընկերութեան մէջ կը մտնէք, դուք ձեզի նպատակ մը կ'առաջադրէք եւ չէք ուզիք որ բազդին կամ դիսլուածին անձնատուր ըլլաք եւ ամեն հովի ծովիք. ինչպէս շատեր կ'ընեն ձեր այս հասակին մէջ եւ բազդախնդիր կամ դիսլուածի մարդ կը կոչուին: կը փափէք պատիւ ու անուն վաստիլ, բայց առաջ պէտք է գիտնաք թէ՛ ի՞նչ է ձեր փնտուած պատիւն եւ ի՞նչ գաղափար ունիք անոր վրայ: Շատ տեսակ պատիւներ կան, ամեն վիճակ իրեն յատուկ պատիւն ունի, ամեն գործ իր տիրոջ պա-

տիւ կը բերէ . բաւական է որ մարդ իր վիճակին ներած չափուն մէջ ապրի, անոր ամէն պահանջումները սրտի մոռք կատարէ, իր գործը պատուաւոր ընկելու աշխատի, եւ ահա ամեն պատիւ ու վարձատրութիւն կը գտնեն զինք, համբաւ մ'է որ կը տարածուի իր շուրջ եւ ամեն առթիւ իր վրայ կը խօսին սրբիներ: Երբ այսպէս ձեր վիճակին վայելուչ անուն մը վաստկած էք, կը նշանակէ թէ ձեր աշխատութիւնը, զգուշաւորութիւնը ու ջանասիրութիւնը չեն կարուեր, ապարդիւն չեն մնացեր եւ ընդհակառակն՝ շահաւոր եղեր են ձեզի համար :

Սյն մարդն որ անուն մը վաստկիլ չ'ուզեր, բնաւ իր գործին մարդը չէ, որ եւ է գործի մը յարմարութիւն չ'ունի, ձեռքէն ո՛չ մեծ եւ ո՛չ խիկ պզտիկ գործ մը չիգար. թուլութեամբ կը վ'որուի իր գործին մէջ եւ բնաւ վարձատրութեան ու պատույ զգացում ու ակնկալութիւն չ'ունի: Աեւ լացի մարդն՝ եթէ իրեն կէտ նպատակի ընտրած է պատիւ վաստկիլ ու անուն մը շինել, որ եւ ինչ պաշտօնի կամ գործի մէջ ալ ըլլայ՝ հարստութեան աչք չի տնկեր, ունեցածն անգամ սիրայօժար վրայ կուտայ. որովհետեւ, երբ մի անգամ արժանիք վաստկած ու ճանչցուած է, հարստութիւն ու մեծութիւն շուտով կը գտնեն զինք:

Ամեն անգամ երբ առիթը ներկայանայ մեծ ձեռնարկ մ'ընկելու, պէտք է աշխայժ ըլլալ: Գիտցէ՛ք որ առաջին կամ երկրորդ անգամին չէք կրնար հասնիլ ձեր առաջադրած նպատակին. բայց ահէն կը նշանակէ ի՞րէն կե՛ռ ընդհեւ ուստի շատ գեղե-

ցիկ ու գովելի բան է առաջին անդամ հայոց միջնէւ, որովհետեւ փօխանակ անկէց վլսս մը տեսնելու աւելի եռանդ մը կ'ունենաք կրկնելու ձեր ջանաքերը. նոյն իսկ առաջին կամ երկրորդ անյաջուղութեան մէջ բնաւ պէտք չէ յուսահատիլ, եթէ երբէք ձեր փափաքներն ու սիրտն ուզիլ են. ապա թէ ոչ՝ պարզապէս բազդախնդիր մը եղած կ'ըլլաք եւ առաջուց ձեր ունեցած կամ ձեռք ձգած պատիւն ու համբաւն ալ վրայ կուտաք:

Կարելի չէ մէկ օրուան մէջ մեծ անուն մը շինել կամ վաստկիլ: Երբ որ եւ է գործի մը մէջ յարատեւելու քաջութիւնն ու եռանդը կ'ունենաք, ուրիշ առաքինութիւններ չուտով վրայ կը հասնին, թէ՛ սկսուած գործը լմնցնելու կ'օգնեն եւ թէ՛ նոր եռանդ կ'ուտան նորանոր գործեր լնելու. այսպէս խթան մը կ'ըլլան ձեռք բերուած պատիւն ու անունն աւելի մեծցնելու, աւելի փառազարդելու եւ զճեղ ձեր գործին կամ պաշտօնին մէջ մեծ մարդ ընելու: Փայլուն գործ ընելու եռանդն ուրիշին խրատով ձեռք չբերուիր, բնութիւնը կուտայ զայն, ձեր սրտին մէջ կենալու է իր արմատը կամ սերմն, որայէս զի՛ երբ ուրիշներու բարի օրինակէն գրգռուիք եւ առիթը ներկայանայ, այս երկութին տուած ջերմութեան ու խոնաւութեան չնորհիւ արմատներ արձակէ այն

եւ ծլի ու ծաղկի՛ ապագային պատուական ու փայլուն պատուղներ արտադրելու տրամադիր:

Սակայն, բաւական չեն միայն ձեռք զարոնուած գործին յատուկ եռանդն ու յարատեւութիւնը, պէտք է նաեւ ամէն բանի մէջ ուզիլ ու առաքինի ըլլալ, որովհետեւ մարդ ըլլալու համար բոլոր առաքինութիւններուն միասնաբար միութիւնն ու օգնութիւնն անհրաժեշտ են:

Շատերը կը կարծեն որ, երբ որ եւ է անուն մը շինած են, իրենց պարտականութիւնը կատարած են. ուրիշ բաներու մէջ աղատ են իրենց մոլար, անպարկեցա, անկիրթ ու անվայել միտումներուն հետեւիլ. բայց լաւ թո՛ղ գիտնան որ մէկ բանի մը մէջ առաքինի եղած ըլլալու յաջողութիւնը՝ ուրիշ առաքինութիւններ չունենալու եւ ուրիշ պարտականութիւններ չկատարելու մասին բնաւ աղատութիւն չի տար իրենց:

Եթէ ծնողքնիդ արժանիք ու պատիւ վաստկած են, ասոնք ձեր անձնական պատիւը կը բարձրացընեն եթէ ունիք. ընդհակառակն՝ եթէ խորթացած էք անոնց առաքինութիւններէն, անպատուութիւն պիտի բերեն ձեր վրայ. որովհետեւ ծնողքի մը արժանիքն ու պատիւն հաւասարապէտ լոյս կը սփռեն ձեր բարեմասնութիւններուն ու պակասութիւններուն վրայ եւ մատնանիւ կ'ընեն զանոնք.

Եթէ աղնուական ծնողքի զաւակ էք, ասիկայ մեծ պատիւ մը չի բերեր ձեզի, երբ անոր արժանիք ըլլալու եւ զայն աւելի փառաւորելու հետամուտ չէք. իր գերդ աստանին պատուով պարծենալն

արթիշին արժանիքը գովել է։ Զեր պատուաւոր ծնողին միջոցաւ պատույ ամէն ճամբաներն հարթուած ու պատրաստուած պիտի գտնէք ձեր առջեւ, մեծ գանձ մ'են գերդաստանին բարի առունն ու համբաւն, որովհետեւ անոնցմով ամեն բանի կարող կ'ըլլաք ուստի բաւական չէ միայն պատույ ու համբաւի մասին հաւասարով իր ծնողքին, այլ պէտք է գերազանցել զանոնք եւ մինչեւ համնիլ այն կէտին՝ որուն խիստ մօտեցած էին անոնք, բայց չէին կրցած համնիլ որ եւ է արգելքի մը պատճառաւ։

3

Մի՛ ամշնաք, եթէ ձեր ծնողըն հարստութիւն մը չ'ունի ձեզի կտակելիք, բաւական է որ իրենց քիչ ունեցածն անզամ բարի անուն մը ունենալու գործածած եւ այն անունը ձեզի թողած ըլլան իրր ժառանգութիւն՝ առանց անիրաւութիւն կամ նուաստացուցիչ գործ մը ըրած ըլլալու։

Ո՛հ, որչա՛փ քիչ են անմեղ միջոցներով ձեռք բերուած մեծամեծ հարստութիւնները։ Զեր ունեցած քիչն անզամ բաւական է ձեզի, ձեր հօր ու մօր պարտականութիւնն է մատակարարել ու տնտեսել զայն ձեր վիճակին պահանջումներուն համեմատ, կ'օգտէ որ իրենց փափաքած առաքինութիւններն ունենաք։

Որովհետեւ միակ փափաքս է որ կտարելաւ

պէս պարկեցա մարդիկ ըլլաք՝ ուստի կ'ուզեմ ճանչնել ձեզի թէ՛ ի՞նչ պարտականութիւններ ունիք։ Այս խորհրդածութիւններ զիս ալ կը կըրթեն իմ պարտականութիւններուս մէջ, եւ ինքս զինքս երջանիկ պիտի համարիմ՝ եթէ յաջողիմ օր մը խրատներս գործնականով հազորդել ձեզի։

Ուրիշն խրախոյս տուողը կը պարտի ինքն առջեւն քալել։ Պարսիկ գեսպան մը կը հարցնէր օր մը կէոնիդասի կնոջ թէ՛ ինչո՞ւ կակեդեմոնի մէջ կինելը շատ կը պատուեին։ — «Որովհետեւ, պատասխանեց նա, կիներն են որ գիտեն կազմել զմարդ»։ Յայն տիկին մը՝ Փոկիոնի մօր կը ցուցնէր իր գոհարեղջններն ու անոր ունեցածն ալ ինք տեսնել կ'ուզէր։ Այս վերջինն իր տղաքքցոյց տալով ըսաւ։ — «Ահա իմ գոհարներս»։ Ես ալ կը յուսամ որ օր մը գուք ալ ձեր հօր ու մօր պատիւն ու պարծանքն ըլլաք։ Բայց գանք մեր խօսքին։

Պարտականութիւններն են, իրենց կարգաւ, ձեզի մեծերուն, ձեր հաւասարներուն, ձեզի ստորիններուն ու ձեր անձին հետ կենցաղավարելու կերպը գիտնալ։ Զեզմէ մեծերուն հանդէպ պէտք է հաճելի ըլլաք առանց սակայն ինքզինքնիդ նուաստացնելու։ ձեր հաւասարներուն յարգանք ու բարեկամութիւն ցոյց տաք։ ձեզմէ ստորիններուն բնաւ զգալի չընէք ձեր մեծութեան ծանրութիւնն, ու ձեր անձին արժանապատռութիւնը միշտ պահպանէք։

Այս ամեն պարտականութիւններէն վեր ու
բարձր է Գերագոյն կակին, Աստուծոյ, պաշտօնը:
Կրօնքն յարաբերութեան կապ մ'է Աստուծոյ ու
մարդուն միջեւ, որ Աստուծոյ կողմանէ չնորհը կը
քերէ մարդուն ու մարդիկ փոխարէն պաշտօն կը
մատուցանեն Աստուծոյ: Մարդուն ամէն բարի
ու արտաքին զգացումները պէտք է առ Աստուծ
բարձրանան եւ ո՛չ թէ կալուին աշխարհային ի-
բերուն: Բարոյական առաքինութիւններն՝ առանց
Քրիստոնէական կրօնքին՝ վոանդներու կ'ենթար-
կուին, ուստի պէտք է ճշմարիտ Քրիստոնեայ ըլ-
լալ, չունենալ ընաւ տկար ու նախապաշարում-
ներով մի բարեպաշտութիւն: Ճանացէ՞ք որ բարե-
յօժար սիրով մը Աստուծոյ հագատակեցնէք ճեր
միտքը, սիրտն ու ամեն զգացումները. միեւնոյն
սէրը թող տարածուի ու փայլի ճեր ամրազ կեան-
քին ու գործերուն մէջ. այն սիրով պիտի ստա-
նաք արդարութիւն եւ ուղղութիւն. եւ գիտէ՞ք
որ արդարութիւնն առաջնորդ մ'է միւս ամեն ա-
ռաքինութիւններուն:

Արդի երիտասարդներէն շատերն իրենց պար-
ժանք կը համարին անհաւատութեան հովիր առ-
նել եւ անով որոշուիլ ուրիշներէն. ուստի եւ ան-
պատիւ են ինքվինքնին ճանչցողներուն առջեւ:
Անոնց այս ընթացքը՝ փոխանակ իրենց մաքին մե-
ծութիւնը ցուցնելու՝ իրենց որտին անկարգու-
թեան մէկ ապացոյցն է: Մարդ միայն համոզում
ունեցող մտքով ու զգայուն սրտով կրնայ երջա-
նիկ ըլլալ, այս նկարագիրն ամեն ժամանակի հա-
մար օգտակար ու բարի է:

Այն մարդիկ անգամ՝ որ այնչափ երջանիկ չեն
հաւատալու մասին եւ չեն գիտեր թէ ի՞նչպէս
պէտք է հպատակին հաստատուած կրօնքին, գի-
տեն սակայն որ հաւատքը մեծ դեր կը խալայ
աշխարհի վրայ եւ ստիպուած են յարգելու զայն:

Հսի որ ընկերութեան մէջ առաջին պարտա-
կանութիւնն է ճեղմէ մեծերուն հետ կենցազա-
վարելու եղանակը գիտնալ, այն է հաճելի ըլլալ
անոնց առանց նուաստանալու:

Ստորագաս պաշտօնեաներու մէջ մարդ միայն
իր բարի չնորհքներով ու հաճելի ըլլալու անկեղծ

ձեւերով կրնայ հաստատուն մնալ: Ի՞նչ մեծ ծառայութիւն ալ մատուցանէք՝ ձեր մեծերուն, կը դադրին զձեզ սիրել՝ երբ դուք դադրիք իրենց հաճոյ ըլլալէ:

Շատ տեսակ մեծութիւններ կան, ուստի եւ մեծարանքի ալ զանազան կերպեր կան:

Կան ստոյդ ու անձնական մեծութիւններ, կան նաև ընկերութեան շնորհուած մեծութիւններ: Պատիւներու ու աստիճանի բարձրացող մարդուն յարգանք կը պարտիք, բայց արտաքին յարգանք, սակայն արժանիքին կը պարտիք սրտագին մեծարանք: Երբ մեծութիւն ու առաքինութիւն միացած են մարդու մը վրոյ, կրկնակի հպատակութեան ու մեծարանքի արժանի է. սակայն չլլայ որ մեծութեան փայլն զձեզ շացնէ ու խարէ:

Կան ցած մարդիկ որ միշտ կը խոնարհին մեծութեան առջեւ: Մեծ մը արժանապէս յարգելու համար նախ սրոշեցէք զինքն իր ստացած աստիճանին, որպէս զի կարող ըլլաք իր բուն անձնական արժանիքն ու հոգւոյն վիճակն հասկնալ: Կայ ուրիշ տեսակ մեծութիւն մ'ուլ՝ զոր ոչ ծննդեամբ եւ ո՛չ հարստութեամբ կրնաք ձեռք բերել. արժանիքը միայն կրնայ իրական ու ճըշմարիտ մեծութիւն մը տալ:

Պարկեշտ մարդու անուն վաստկիլ՝ գեր ի վերոյ է հարստութեան տուած անուններէն:

Ստորակարգ պաշտօններու մէջ միշտ ուրիշէն կախում ունիք, ու ստի պարտական էք միշտ քաշաքարական ձեւեր դործածել, բայց ջանացէք:

որ ձեր արժանապատութիւնը չի վիրաւորէք: Ստորնութեան դասեր չեմ կրնար տալ ձեզի, ձեր ծառայութիւններն ու գործերն են որ պիտի վը կայեն ձեզի համար եւ ո՛չ թէ անդէպ ու անոտեզի հպատակութիւննիդ ու մեծարանքի ցոյցերը:

Արժանիք ունեցող մարդիկ՝ երբ ձեր մեծեւրուն ծառայութեան մէջ են, անոնց պատիւ կը բերեն: Զկայ այնչափ գեղեցիկ ու պատուական բան՝ քան բարեկամ ըլլալ բարձր անձերու. սակայն պէտք է հաճելի ըլլալու բարձր նախանձն ու եռանդն ունենալ սրով միայն կրնաք հասնիլ ձեր այս նպատակին:

Զանացէք որ միշտ ձեզմէ մեծերուն հետ կապուիք. այս կերպով յարգանքի ու քաղաքավարութեան կը վարժուիք: Իր հաւասարներուն հետ մարդ անհոգ ու զանցառու կ'ըլլայ, միտքն ալ թմրած վիճակ մը կ'ունենայ:

Չեմ կրնար վճռարար ըսել թէ կրնա՞ք յուսաւ բարեկամներ ունենալու: Պատիւներու մէջ բարձրացող մարդուն գիրքը զինքն ազատ կը թողու շատ մը պարտականութիւններու կատարման մէջ ու իրենց պակասութիւնները կը ծածկէ: Աւելի լաւ է մօտէն ձանձնալ զմուրդիկ բացէ ի բաց եւ իրենց սովորական ու ամենօրեայ արժանիքով: Եթէ հեռուէն դիտէք, բաղդին շնորհներն զձեզ կը խարեն. հեռաւարութիւնն՝ իրենց նպաստաւոր գիրքն ու պայմանն է. համբաւը չափազանց կը մեծցնէ իրենց արժանիքը. չողոքորթութիւնն ալ՝ կ'աստուածացնէ զիրենք: Մօտեցէք իրենց, պարզապէս մարդ պիտի գտնէք զիրենք:

Զըլլոյ որ մեծերուն պակասութիւններն զձեղ
ապականեն ու մոլորեցնեն . ուղղութեան խրատներ
առէ՛ք անոնցմէ : Եթէ անոնք իրենց հարստու-
թիւնը չարաչար կը գործածեն , գուք անկէ խը-
րատ առէ՛ք հարստութիւնն արհամարհելու եւ ին-
քըզինքնիդ ուղղելու եւ կանոնաւորելու : Առա-
քինութիւնը չէ որ զանոնք վատնել կ'ուտայ :

Կը ցաւիմ որ հեշտութեան ու մեղկութեան
հնարած այնչափ յօժարութիւններուն մէջ չկայ
հատ մը որ թշուառներն սփոփելու համար եղած
ըլլայ : Արդեօք մարդկութիւնը չզգացնէր անոնց՝
իրենց նմաններուն օգնելու պէտքն ու պարտա-
կանութիւնը : Բարի սրափ տէր մարդիկ աւելի
բարիք ընելու պարտականութիւննին կը զգան՝
քան կեանքի ուրիշ պէտքերը : Ընկերատէր ու
պարտաճանաչ մարդիկ կը ջանան միշտ՝ որ իրենց
օգնութեան կարու և զողները չսպասեցնեն : Մե-
ծութիւնն այն ատեն միայն գովելի ու երանելի
է , երբ ուրիշներ իրենց բաժինը կ'ունենան իր
ունեցածէն : Միայն իր անձին համար չինած եր-
ջանկութիւնը՝ երջանկութիւն չէ :

Ամէնէն աւելի փափուկ հաճոյքն է ուրիշին
հաճոյք կազմել . ասոր համար պէտք չէ այնչափ
կարեւորութիւն տալ բաղդին պարգեւներուն :

Հարստութիւնները լմաւ առաքինութիւն մը տը-
ուած չ'ունին , բայց շատ անգամ առաքինութիւնն
հարստութիւն կուտայ : Տեսէ՛ք թէ մեծերէն
շատն ի՞նչպէս կը գործածեն իրենց փառքն : Շա-
տերը արտաքին նշաններու եւ ցուցամոլութեան
մէջ հաստատած են զայն : Իրենց ձեռք բերած
աստիճանն ու պատիւը կը ծանրանան ուրիշներուն
վրայ եւ կը նուաստացնեն զանոնք : Սակայն ,
գիտցէ՛ք որ ծմարիտ մեծութիւնը մարդասէր ու
գթած է , դիւրամատշելի է , կը խոնարհի մինչեւ
ամենէն աւելի սուրինը . անոնք որ ծմարիտ մե-
ծութիւն ունին , ուրախ ու գոհ են եւ ուրիշնե-
րըն ալ մասնակից կ'ընեն իրենց ուրախութեան .
իրենց բարձրացումն որ եւէ վլաս մը չի տար ա-
ռաքինութեան , արդէն իրենց զգացումներու ազ-
նուութեամբ պատրաստուած ու վարժուած են այն
մեծութեան ու բարձրացման . օտար չեն անոնց
մասին եւ ուրիշներուն ցաւ կամ նախանձ մը չեն
ազեր :

Պատիւն ու մեծութեան բարձրացումը չեն որ
զձեղ կը միացնեն ուրիշներուն եւ ո'չ ալ զանոնք
ձեզի կը քաշեն : Եթէ ձեր պատույն ու մեծու-
թեան չմիացնէք ծմարիտ արժանիք ու բարու-
թիւն , շուտով խոյս կուտան ձեզմէ թէ՛ մարդիկ
եւ թէ՛ պատիւ ու մեծութիւն : Անդէպ ու ան-
տեղի շույլուած գովեստ մը միշտ վլաս կը հաս-
ցընէ ընդունողին , որ՝ իր բացակայութեան ատեն
ազատութիւն կուտայ զինքը դատելու ու դատա-
պարտելու : Եթէ , առ նախանձու , կը միրենք ու-
րիշներուն բարի յատկութիւններուն վարկը կոտ-

ըել, պէտք է կռուինք այս զգացման դէմ եւ ըստ արժանւոյն անոնց իրաւունքն ու արդարութիւնը ճանչնանք: Շատ անդամներ յարձակման պատճառ ու նպատակ կը կարծենք մարդու մը անձը. մինչդեռ՝ եթէ ստոյգը քննենք, մեր յարձակման նպատակն է անոր բռնած դիրքն ու աստիճանը. շատ ճշմարիտ է որ՝ դիրք ու աստիճան ունեցող մարդ մը բնաւ հաճելի եղած չէ ուրիշ ներուն, մինչդեռ իր այն դիրքէն ելլելն վերջ սիրելի եղած է: Նախանձը միշտ գովեստ կը կարդայ մեծութեան՝ հակառակ իր կամքին, թէ եւ արտաքին երեւոյթով կը կարծուի թէ կ'արհամարհէ զայն. որովհետեւ ուրիշին մեծութեան ու դիրքին նախանձիլ զայն գովել է: Բնաւ յանիրաւի մի՛ դատապարտէք ուրիշին ունեցած դիրքըն ու աստիճանն, ձեր չունենալուն պատճառաւ:

Անցնի՞նք ընկերական պարտականութիւններուն:

Մարդիկ շատ կանուխէն խորհեցան՝ որ հասարակաց օգտին համար գեղեցիկ ու կարեւոր բան է միանալ, ուստի որոշեցին օրէնքներ գծել ու հաստատել չարերը զապելու համար. ընկերութեան համար պարտականութիւններ սահման-

նել եւ այն պարտականութիւնները կատարողին փառք ու պաաիւ հատուցանել: Ամենէն աւելի պարկեշտ կը կոչուի այն մարդ՝ որ ամենէն աւելի ճշգութեամբ կը գործադրէ զանոնք: մարդ ո՛չչափ աւելի պատիւ ու փափկութիւն ունենայ, այնչափ աւելի պարտականութիւններ կ'ունենայ:

Առաքինութիւնները զիրար բռնած են եւ կարծես տեսակ մը դաշնակցութիւն ունին իրարու հետ: Երբ այս բռլր առաքինութիւններ կեզրոնանան մէկ մարդու վրայ, նշանաւոր կ'ընեն զայն: Հասարակաց ապահովութեան հարկաւոր պարտականութիւնները գծելէ վերջ՝ մարդիկ իրենց յարաբերութիւններն աւելի դիւրացընելու եւ ախորժելի ընկելու միջոցները գոտած են, հետեւարար քաղաքավարութեան ու կենցաղագիտութեան կանոններն հաստատած են:

Բարի մարդուն համար հարկ չկայ խրատներ ու պատուէրներ գծելու՝ այս կամ այն պակասութիւններու նկատմամբ: Մոլութիւններ կան որ բռլրովին անծանօթ են պարկեշտ մարդուն: Ուղղութիւն, խոստմասալի հութիւն ու ճշմարտասիրութիւն՝ այնպիսի առաքինութիւններ են որ արդէն ծանօթ են ձեզի, որովհետեւ շատ անդամներ լրսած էք անոնց մասին: Անշուշտ գիտէք որ պարկեշտ մարդ մը չգիտեր թէ սուտան ի՞նչ է: Ո՛րպիսի գովեստներ չեն շռայլուիր անոնց՝ որ ճշշմարտութիւնը կը սիրեն, Հրեշտակի կը նմանի, կ'ըսեն, այն որ միշտ բարիք կ'ընէ ու ճշմարտութիւն կը խօսի: Առած մը կայ որ կ'ըսէ թէ

պէտք չէ միշտ խօսիլ՝ ի՞նչ որ մարդ կը խորհիւ-
սա ալ կայ որ՝ պէտք է նաեւ միշտ խորհիլ՝ ինչ
որ մարդ պիտի ըսէ:

Մեզի տրուած խօսելու յատկութիւնն այն
ատեն միայն իր ճշմարիտ գործածութիւնն ունե-
ցած կ'ըլլայ, երբ իր նալատակն է ճշմարտութիւ-
նը, երբ որ եւ է մարդ՝ ճշմարտախօս ճանչցուած-
է, անոր խօսքը կը բռնուի, երդման ոյժ կ'ունե-
նայ եւ մեծ յարդ ու պատիւ կը ստանայ:

Ստախօսութեան չափ՝ ճշմարտութեան հակա-
ռակ է նաեւ գործերու մէջ եղած խարդախու-
թիւնը կամ կեղծիքը: Պարկեշտ մարդն ամենե-
ւին չսիրեր սուտը, ի՞նչ ունի ծածկելու: Նոյն խել
ինքզինքն յայտնելու ալ փոյթ չունի, որովհետեւ
վստահ է որ ճշմարիտ արժանիքն ուշ կամ կա-
նուի կը ճանչցուի:

Գիտցէ՛ք որ պակասութիւնները կրնան ներ-
ուիլ, բայց բնաւ ներելի չէ չունեցած առաքի-
նութիւններով զարդարուած երեւնալու արուես-
տակութիւնը կամ ցուցամոլութիւնը: Սուտը՝ ձըշ-
մարտին մէկ նմանութիւնն է: Ստախօսին իբր
զբամագլուխ են ձեւ ու խօսք, ճշմարտախօսին
զբամագլուխն է իր բարի վարքը: Կեղծաւորու-
թիւնը՝ մեծարանք մ'է զոր մոլութիւնը կը մա-
տուցանէ առաքինութեան: Բայց հաճելի ըլլալու
համար բաւական չէ զլիսաւոր առաքինութիւններն
ունենալ, պէտք է նաեւ ախորժելի ու զբա-
ւիչ յատկութիւններն ալ ունենալ:

Երբ մարդ հետամուտ է մեծ համբաւ ունե-
նալու, միշտ ուրիշներէն կախումն ունի: Խիստ

դժուար է մարդու մը՝ իր գործերով պատիւնե-
րու հասնիլ. եթէ իր գործածած եղանակներն
ու բարեկամներ չգնահատեն զանոնք:

9

Մրդէն ձեզի ըսի որ ստորին պաշտօններու
մէջ միայն հաճոյակատարութեամբ կարելի է հաս-
տատուն մնալ, եթէ զանցառու կամ անհոգ գըտ-
նուիք, բնաւ արժէք մը չէք ունենար: Ոչինչ
այնչափ անհաճոյ է՝ քոն չափազանց անձնասէլ
ու ամբարտաւան երեւնալն:

Հանձարեղ մարդն անգամ կրնայ անհաճոյ ըլ-
լու, երբ միայն ուրիշներուն պակասութիւնները
կը փնտուէ և կը հրապարակէ զանոնք: Այն մար-
դըն՝ որ միշտ ուրիշին վլասով կը սնուցանէ իր
միտքը, պէտք է որ միշտ խօրհի թէ աշխարհի
վրայ չկայ այնչափ մաքուր ու անարատ կեանք
մը որ իրաւունք ունենայ ուրիշին կեանքը քննու-
գատելու:

Կատակարանութիւնն որ խօսակցութեան մէջ զուարձաբանութիւններու մէկ մասը կը կազմէ՝ շատ փափուկ կողմեր ունի։ Այն մարդիկ որ կը սիրեն բամբառել ու կատակարանել, իրենց սրտին մէջ թաքուն չարութիւն մ'ունին։ Ամէնէն աւելի թեթև ու քաղցր կատակարանութիւնը շատ գիւրաւ կրնայ թշնամնք կամ նախատինք մ'ըլլու։ Շատ անգամ՝ կեղծ բարեկամ մը՝ իր կատակելու իրաւունքը չարաչար գործածելով, կրնայ զձեղ վիրաւորել բացց այն յարձակում կրտղն իրաւունք ունի միայն հասկնալու և դատելու թէ կը ծաղրըլու։ Եթէ կը վիրաւորուի, կը նշանակէ թէ կատակ չէ եղածն, հետեւաբար նախատուած կ'ըլլոյ։

Կատակի մը նիւթը պէտք է ըլլայ ա՛յնչափ թեթև պակասութիւն մը՝ որ ծաղրուողն անգամ զուարձանայ։ Փափկութեամբ եղած կատակ մը՝ գովեստի ու պարսաւանքի բաղադրութիւն մ'է։ Թէւ միայն թեթև կերպով կը հարուածէ մանր պակասութիւնները, բայց բուն նպատակն է հարուածել բարի յատկութիւնները։ Ուզզակի ու բացէ ի բաց եղած անարդանք մը նուազ կը նախատէ՝ քան ծաղրը։ Կերպով մը իրաւացի է այս, որովհետև ոչ ոք իրաւունք ունի ուրիշն անպատառելու, միայն մեր յատկու ընթացքն է որ զմեղ կ'անպատառէ և ո՛չ թէ ուրիշին խօսքը։ Անպատառութեան մը պատճառները ծանօթ կ'ըլլոն,

բայց ծաղրը պարզապէս կամայական է։ Խորհելու, զգալու և իրերը տեսնելու եղանակէն կախումն ունի։ Մարդիկ կան որ միշտ ծաղր ու հեգնութիւն կը նշմարեն ուրիշն վրայ, ասիկայ ո՛չ թէ իրերու պակասութեան՝ այլ իրենց յոռետեսութեան պատճառաւ է։ Ասիկայ շատ ձմարիտ է, որավիշետու կան մարդիկ՝ որ այսօր ծաղր կը տեսնեն ձեր այս ինչ գործին մէջ, մինչդեռ վաղն ալ միւնցին գործին մէջ հանձար ու արժանիք կը տեսնեն։

Մարդ մը իր խառնուածքին պատճառաւ կըրնայ հաձելի կամ անհաճոյ ըլլալ։ Տրտում ու տըխուր խառնուածք մը՝ մարդատեցութեան հակամէտ է, հետեւաբար հաձելի չկրնար ըլլալ։

Խառնուածքն՝ ա՛յնպիսի արամագրութիւն մ'է որու միջոցաւ առարկաներուն ազդեցութիւնը կ'առնէ հոգին։ Հեղահամբույր խառնուածք ունեցող մարդն՝ որ եւ է բանէ չվիրաւորուիր։ Իր ներող բնաւորութիւնն իրեն օգտակար է եւ ուրիշներուն ալ օգնութեան կը հասնի։

Մարդ կայ որ կը կարծէ թէ չկրնար փոխել իր խառնուածքը։ «Այսպէս ծնած եմ», կ'ըսէ, ուստի եւ կը հաւատայ որ այս չքմեղանքն իրաւունք կուտայ իրեն՝ բնաւ ինք իր անձին ուշադրութիւն չընելու։ Այսպիսի խառնուածք մը անշուշտ անհաճոյ ըլլալու իրաւունքն ունի։ Մարդու մը որչափ հաճոյ ըլլաք, այնչափ իրաւունք ունիք անկէ պահանջնելու։ Հաճոյ ըլլալու կանոնն է ինքը քըզինք մոռնալ, ուրիշն շահը խորհիլ, զայն գոհ ընելու պատուել եւ անոր մոռցուած կամ մեր-

ժուած բարի յատկութիւնները ճանշնալ։ Ս.յնպէս պիտի հաւատայ որ աշխարհի իրեն չչորհածը՝ դուք իրեն կուտաք։ Ուրիշին արժանիք տալը՝ կերպով մը՝ զայն ուրիշին գաղափարին մէջ բարձրացնել է։ Բայց ջանալու է որ ասիկայ ալ մինչեւ երեսապաշտութեան չափ յառաջ չերթայ։

Զգայուն մարդիկ ամենին աւելի կրնան հաճելի ըլլալ, որովհետեւ կը ջանան ուրիշներուն բարեկամանալ։

Ս.յնպէս շարժեցի՛ք որ ձեր շարժուածքն ուշրիշներուն բարեկամութիւն ընծայեն եւ անոնցմէ բարեկամութիւն խնդրեն։ Եթէ բարեկամը ըլլալ չէք գիտեր, չէք կրնար ինքինքնիդ սիրելի ընծայել։ բարեկամութիւնն է որ ընկերութեան մոլութիւնները կ'ուզընէ։ Անիկայ անհամբոյր բընաւորութիւնները կը քաղցրացնէ, հալարաը կը խոնարհեցնէ եւ ամէն բան իր տեղը կը դնէ։ Պարկեշտութեան ամեն պարտականութիւններն ալ կը բովանդակուին կատարեալ բարեկամութեան պարտականութիւններուն մէջ։

Սշմարհի ժխտրին մէջ, սիրելնե՛րս, ջանացէ՛ք վստահելի բարեկամ մ'ունենալ՝ որ կարող ըլլայ ճշմարտութեան ձայնը լսելի ընել մինչեւ ձեր հոգւոյն խորը։ դուք ալ այնպիսի բարեկամի մը

խրատներուն հլու հպատակ եղէ՛ք։ Յանցանքներու խոստովանութիւնը ծանր չգար անոնց՝ որ դարմանի պէտք կ'զգան։ ուստի բնաւ մի հաւածտաք թէ բաւական լաւ շարժած էք, երբ կը զդաք որ աւելի լաւը կրնաք ընել։ Գովկստի աւելի արժանի եղողն է որ իրեն եղած յանդիմանութեան մը սիրով կը տանի։ Եթէ առաքինի ու հաւատարիմ բարեկամ մը գտած ըլլալու բարերազդութիւնն ունեցած էք, գանձ մը գտած էք։ անոր բարի անունը՝ ձեր անուան երաշխաւորութիւն մ'է. անիկայ ձեզի պատասխանտու է ձեր անձին համար, կը սիրովէ ձեր վշտերը ու կը կրկնապատիէ ձեր հաճոյքները։ Բայց բարեկամի մը արժանի ըլլալու համար՝ պէտք է գիտնալբարեկամը ըլլալ։

Ամեն մարդ կը գանգատի թէ բնաւ ճշմարիտ բարեկամ չկայ. սակայն՝ գրեթէ ոչ ոք ճշմարիտ բարեկամ մը ձեռք բերելու և զայն պահելու հարկաւոր տրամադրութիւններն յանձն առնելու ճանձրոյթը կ'ունենայ։ Երիտասարդներն՝ ընկերութիւններ ունին, բայց գրեթէ բարեկամները չունին. հաճոյքները՝ զիրենք կը միացնեն, բայց հաճոյքները՝ բարեկամութեան արժանի կապեր չեն։ Ընկերական կեանքի պարտականութիւնները քըննել չէ միտքս, այլ հարեւանցի կերպով յուցնել զանոնք։ Մտէ՛ք ձեր սրտին խորն՝ ուր պիտի գտնէք բարեկամ մ'ունենալու պէտքը։ Ձեր փափկասրտութեան կը թողում բարեկամութեան պարտականութիւններն ուսանիլ։

Եթէ կ'ուզէք կատարելապէս պարկեշտ մարդ

ըլլալ, ջանացէ՞ք կանոնաւորել և ուղղել ձեր
անձնաւորութիւնն ու բարի առարկայ մը տալ
անոր :

Պարկեշտութեան պարտականութիւնն է ինս
քըզինք զրկել իր իրաւունքներէն և ուրիշն իրաւ
ունքներն յարգել, եթէ բոլորովին առանձինն
երջանիկ ըլլալ կ'ուզէք, ընաւ պիտի չկարենաք
ըլլալ, ամեն մարդ պիտի հակառակի ձեր եր-
ջանկութեան : Եթէ ուզէք որ ամեն մարդ ալ ձե-
զի հետ երջանիկ ըլլայ, այն ատեն ամեն մարդ
պիտի օգնէ ձեզի : Բոլոր մոլութիւններն ալ կ'օ-
ժանդակեն անձնասիրութեան եւ զայն կը զըգ-
ուեն . ասոր հակառակ՝ բոլոր առաքինութիւննե-
րըն ալ կը միաբանին ու կը դաշնակցին անոր
դէմ կոռուելու համար . արժանիքն՝ հրապարակ կը
հանէ զայն, պարկեշտութիւնը կը խոնարհեցնէ,
առատապատութիւնը կը մերկացնէ, զգօնութիւնը՝
դժգոհութիւն կը պատճառէ անոր եւ հասարակաց
բարւոյն նախանձը կը զոհէ զայն :

Անձնասիրութիւնն է յարգել իր անձն՝ ուրիշին
անձէն աւելի : Երկու տեսակ անձնասիրութիւն
կայ, մին՝ բնական, օրինաւոր եւ ուղղուած ար-
դարութեան ու բանականութեան ձեռօք . միւսը՝
մոլի ու ապականեսլ : Մեր առաջըն առարկան՝
մենք ենք . ուղղութեան ճամբուն մէջ ալ միայն
խորհրդածութեամբ կրնանք մտնել : Չենք զիտեր
մեր անձը սիրել, կամ չափազանց կը սիրենք,
կամ գէշ կը սիրենք : Պէտք եղածին պէս իր անձը
սիրել առաքինութիւնը սիրել է, մոլութիւնը
սիրել կոյր ու չարաշար սիրով իր անձը սիրել է :

Երբեմն կը տեսնենք որ մասնաւոր մարդիկ
իրենց չամբուն մէջ յառաջ կ'երթան ու կը
յաջողին . բայց գիտցէ՞ք որ, երբ մոլութիւնն ի-
պատուի է, երկար չի տեւեր . այն մարդիկ ինք-
զինքնին կ'եղծանեն միեւնոյն միջոցներով ու սկզբ-
բունքներով՝ որոնցմով հաստատուած էին : Եթէ
կ'ուզէք ապահովութեամբ երջանիկ ըլլալ, պէտք
է անմեղութեամբ ձեռք ձգէք երջանկութիւնը :
Միայն առաքինութիւնն է որ տեւական ու ըս-
տոյգ է .

Կան ախորժելի ու սիրուն բնաւորութիւններ
որ բնական ու փափուկ յարմարութիւն մ'ունին
առաքինութեան հետ : Անոնք որ բնութեան այս
բարեբաստիկ պարգեւներէն զուրկ են, պէտք է
որ ջանան լաւ տեսնել ու ձանչնալ իրենց ճշմա-
րիտ շահերն ու ինքինքնին ուղղեն այնպիսի յոռի
ու վնասակար հակամիտութենէ մը : Ահա այսպէս
միտքը կ'ուզէք սիրու :

Փոխադարձ յարգանքը կամ համարումն՝ ըն-
կերութեան հոգին է . զմեզ իրարու կը միացնէ :

Ես պէտք ունիմ ձեր հաւանութեան կամ նպաստաւոր դատաստանին, դուք ալ պէտք ունիք իմինիս : Եթէ մարդոցմէ հեռանաք, ընկերութեան հարկաւոր առաքինութիւններէն հեռացած կըլլաք . որովհետեւ, երբ մարդ առանձին է, իր անձին համար անհոգ ու զանցառու կ'ըլլայ : Աշխարհ զճեղ կը ստիպէ ինքինքնիդ դիտելու :

Քաղաքավարութիւնն՝ յարարերութեան ամենէն աւելի հարկաւոր մէկ պայմանն ու յատկութիւնն է . քաղաքավարութիւնն է ամէն արտաքինքարի ձեւերն ի գործ դնել՝ որ հիմնապէս բան մը չեն արժեր :

Քաղաքավարութիւնը՝ պարկեշտութեան մէկ նմանութիւնն է, որ կը ներկայացնէ մարդն ա'յն պէս՝ ինչպէս պէտք էր որ ըլլար ի ներքուստ . պէտք է որ ամեն բանի, կերպարանքին, լեզուին ու գործերուն մէջ բացայայտ երեւնայ :

Կայ մոքի բարեկրթութիւն, կայ նաեւ ձեւերու բարեկրթութիւն : Մտքի բարեկրթութիւնն է սրամիտ ու փափուկ խօսքեր ըսել . ձեւերու բարեկրթութիւնն է՝ չողաքորթիչ խօսքեր ըսել ախորժելի դարձուածներով :

Քաղաքավարութիւնը միայն այն արտաքին ձեւերուն ու խօսքերուն մէջ չէ . անոնք կերպով մը սովորական եղած են, այնպէս որ շատ անգամ առանց զգալի ըլլալու կ'արտայայտուին եւ առանց երախտագիտութեան կ'ընդունուին . այս տեսակ յարաբերութիւններու մէջ մարդ չափէն աւելի կը մեծցնէ ուղիղին արժանիքը . մինչդեռ գործնականով ալ տարապայման վար կը զարնէ :

Քաղաքավարութիւնը՝ փափաք կամ բարեյօթարութիւն մ'է հաճելի ըլլալու այն անձերուն որոնց հետ ապրելու ստիպուած ենք . այնպէս որ ամենքն ալ գոհ ըլլան մեզմէն . մեր մեծերը՝ մեր մեծարանքով, հաւասարները՝ մեր յարգանքով ու ստորիններն ալ՝ մեր բարութեամբ : Վերջապէս միշտ մեր ուշադրութեան առարկայ ընելու ենք հաճելի ըլլալ ու ըսել իրաքանչիւր մարդու՝ ինչ որ իրեն կը վայլէ, գնահատել անոնց բարի յատկութիւններն ու զգացնել թէ կը ճանչնանք իրենց մեծութիւնն ու գերազանցութիւնը : Եթէ գիտնաք զանոնք բարձրացնել, անոնք ալ զճեղ կը գնահատեն եւ ուրիններէն գեր ի վեր կը բըռնեն զՃեղ . ասիկայ իրենց անձնասիրութեան մէկ քմահաճոյքը կամ շահն է :

Հաճելի ըլլալու միջոցն՝ ո'չ թէ մեծութիւն ծախենն է, այլ ունեցածն ալ ծածկել : Ճարպիկութիւն է քաղաքավար ըլլալ . շատ սուել համարում կ'ընդունի : Շատ մարդիկ միայն հաճելի ձեւեր կը պահանջեն . երբ այս ձեւերը չունիք, պէտք է որ ձեր բարի յատկութիւնները կրկնապատկուին : Մեծ արժանիք ունենալու է՝ տհաճոյ ձեւերը ծածկելու համար . պէտք չէ նաեւ ցուցընել բնաւ . թէ չափազանց ուշադրութիւն կ'ընեք ձեր անձին . քաղաքավար ու բարեկրթ մարդ մը բնաւ ժամանակ չգտնէր իր վրայ խօսելու :

Անշուշտ գիտէք թէ ի'նչ տեսակ քաղաքավարութիւն հարկաւոր է կիներու հետ :

Հիմակուան շատ երիտասարդներ կը կարծեն՝ թէ ներելի է իրենց զայն չգործադրել . ասիկայ

պարզապէս զանցառութիւն ու անհոգութիւն է :
Զկայ ա'յնչափ ամօթալի բան՝ ո'րչափ ուղելով
կոշտ ու անկիրթ ըլլալ: Գիտցէ՛ք որ մարդիկ կի-
ներուն կը պարտին բարքերու քաղցրութիւնն,
զգացումներու փափկութիւնն եւ մոքի ու ձեւե-
րու այն գերազանց ազնաւութիւնը :

Շատ մարդիկ կը կարծեն թէ՛ ո'չ ուղղութիւն
եւ ո'չ հաւատարմութիւն չեն պարտիր կիներուն .
Կարծես թէ ներելի եղած ըլլայ իրենց՝ զանոնք
չարաշար գործածել առանց իրենց պատուսին ա-
րատ մը բերելու : Ո'վ որ այսպիսի վարմունքի մը
շարժառիթները քննել ուղէ , շատ ամօթալի պիտի
գտնէ զանոնք : Այսպիսի մարդիկ իրարու հաւա-
տարիմ են , որովհետեւ իրարմէ կը վախնան եւ
կրնան իրարմէ վրէժ լուծել : Բայց կիներու մա-
սին պակաս կրնան գտնուիլ անպատիժ եւ առանց
խղճի խայթ մ'ունենալու : Ուստի , այն մարդիկ
որ կնահաճութիւն իրենց արհեստ ըրած են , շատ
անդամ անպարկեշտ մարդիկ են . չար սովորու-
թիւններ կը ստանան , բարքերը կ'ապականին ,
ճշմարտաթեան սէրը կը տկարանայ , խոստմա-
զանցութիւնն ու ուխտադրժութիւնը սովորական
կըլլան : Ի'նչ տեսակ արհեստ ու վարք կիներն՝
իրենց պարտականութիւններուն հանդէպ պար-
տազանց ընել , անպատուել , յուսահատեցնել ,
շատ անդամ անկեղծ ու հաստատուն սիրոյ մը
իրը վարձ սոսոյդ թշուառութեան մը մատնել
զանոնք :

Մարդիկ իրաւունք չունին՝ կիներն այնչափ
արհամարհելու , որովհետեւ իրենց միջոցաւ է որ

կիներն անմեղութիւննին կը կորսնցնեն : Ի բաց
առեալ մէկ քանի մասնաւ որ կիներ՝ որ ի ծնէ մո-
լութեան սահմանուած են , միւս ամենքն ալ իրենց
պարտականութիւններու գործադրութեան մէջ
պիտի ապրէին , եթէ զիրենք ուղիղ ճամրէն մոլո-
րեցնելու ջանքեր ի գործ չդրուէին : Բայց վերջա-
պէս կիներուն պարտքն է միշտ զգոյշ կենալ ա-
նոնց ոլէմ : Գիտէք որ բնաւ ներելի չէ զանոնք
անպատուել : Եթէ երբէք իրենց պատիւը ձեզի
վստահելու տկարութիւնն ունեցան , աւանդ մ'է
այն զոր պէտք չէ չարաչար գործածել , կամ անոնց
սիրոյն համար՝ եթէ անոնցմով պարծենալու պատ-
ճառ մ'ունիք , և կամ' ձեր անձին համար՝ եթէ
անոնցմէ գանգատելու պատճառ մ'ունիք : Գիտէք
որ պատույ խնդիրներու մէջ պէտք է հաւասար
զնքով կառւիլ . ուստի պարտաւոր չէք կնոջ մը
անպատուութիւն սեպել խր սէրը , քանի որ նա
ալ բնաւ ձեր սէրն՝ անպատուութիւն չկրնար սե-
պել :

Սա ալ իմացնեմ ձեզի որ բնաւ անոնց ատե-
լութիւնը չզրգուէք ու ձեր վրայ չհրաւիրէք . ո-
րովհեաւ սաստիկ ու անողոք է : Թշնամանքներ
կան՝ որոնց բնաւ չեն ներեր կիները , մանաւանդ
աւելի վտանգաւոր է իրենց փառասիրութիւնը
վիրաւորել : Ո'րչափ նուազ յայտնի ընեն իրենց
սին , ա'յնչափ աւելի սոսկալի կ'ըլլայ . ո'րչափ
զսպեն զայն , ա'յնչափ աւելի կը գրգռուի ու կը
բորբոքի : Զգուշացէ՛ք կուր հանելի այնպիսի սե-
պի մը հետ որ զիտէ ատել ու վրէժինդիր ըլլալ:
Մանաւանդ թէ կիներն են որ մարդուն համբաւը

կը շինեն, ինչպէս մարդիկ կը շինեն կիներուն
համբաւը:

Շատ դժուարին է գովեստ մը իր յարմար տեղին
խօսիլ վայելուշ ու իրաւացի: Մարդատեացը չկըր-
նար գովել, որովհետեւ ընտրուզութիւնը խանգա-
րուած է իր խառնուածքին պատճառաւ: Շողոքոր-
թը՝ չափազանց գովելով՝ ինքզինք կ'անուանար-
կէ և ոչ զաք կը գովի՛: Փառասէրն ալ ուրիշին
գովեստ կուտայ՝ անկէց գովեստ մուրալու ակըն-
կալութեամբ: յայտնի կը ցուցնէ թէ գովելու զգա-
ցումը չունի: Փոքրոգիներն ամեն բան կը գովեն,
որովհետեւ անոնց արժէքը չեն ձանջնար, չեն զի-
տեր ո՛չ յարդանքին տեղն և ո՛չ անարդանքին:
Նախանձուն ո՛չ զաք կը գովի՛ վախնալով որ իրեն
հաւասարներ կ'ունենայ: Պարկեցտ մարդն յար-
մար ատենին կը գովի՛: աւելի հաճոյք կը զգայ
ուրիշին իրաւունք տալուն՝ քան անոր համբաւը
կոտրելով իրենն աւելցնելուն մէջ: Ու շադիր ու
փափկանիատ մորդիկ կը զգան այս ամեն տար-
բերութիւներն: Եթէ կ'ուզէք որ գովեստն օդաա-
կար ըլլայ, ուրիշներուն օդուտը մոտածելով գովե-
ցէք և ո՛չ թէ ձերը:

Զեր նախանձորդներուն հետ ապրելու եղա-
նակը լու սորվեցէք: Շատ զիւրին ու պարզ է՝

անոնցմէ վեր բարձրանալ կամ զանոնք անուա-
նարկել ուղել, բայց կայ աւելի ազնիւ ու գովելի
ընթացք մը, այն է՝ բնաւ յարձակում չընել անոնց
դէմ և ջանալ ձեր արժանիքով գերազանցել զա-
նոնք: Շատ գեղեցիկ ու վեհ գործ է՝ չնորհել ի-
րենց այն տեղն՝ որ իրենց կը վերաբերի:

Պարկեցտ մարդն աւելի կը սիրէ իր հարստու-
թենէն անցնիլ՝ քան արդարութեան դէմ մեղան-
չել: Փառքի համար դուք ձեր անձին հետ մրցե-
ցէք ու ջանացէ՛ք ձեռք ձգել այնպիսի առաքի-
նութիւններ՝ որ ձեր առաջուց ունեցածներն ալ
բարձրացնեն:

Զգոյշ կեցէ՛ք վրէժինդրութենէ: Շատ ան-
գամ օգտակար է երկիւղ ազդել, բայց զրեբէ՛
միշտ վտանգաւոր է վրէժ առնել: Տկար ու նուաս-
տացուցիչ բան է՝ ձեռքէն եկած չարիքն ընել:
Նախատինքի մը վրէժն առնելու լաւագոյն եղա-
նակն է՝ այն նախատինքը ձեզի ընողին ընաւ չը
նմանիլ: Պարկեցտ մարդու արժանի նկարագիրն
է՝ բարկութեան դէմ համբերութիւն ու անիրա-
ւութեան դէմ ալ զգօնութիւն ունենալ: Տարա-
պայման ատելութիւնն՝ զձեզ ատողներէն աւելի
կը նուատացնէ զձեզ: Բնաւ մի՛ արդարացնէք ձեր
թշնամիները ձեզի նկատմամբ, մի՛ ընէք բան մը՝

որով անոնք երես առնեն և իրենք իրենց ներեն ըրածնին . անոնք նուազ վնաս կը հասցնեն մեղիքան մեր թերութիւնները : Փոքրոգի մարդիկ անգութ կ'ըլլան, մեծահոգի մարդիկ աւելի գութ կ'ունենան : Մեծն կեսար կ'ըսէր որ ոիր յաղթութիւններուն ամէնէն քաղցր պառուզն էր՝ իր կեանքին դէմ դաւաճանողներուն կեանքը չնորդել : Ասկէց աւելի փառաւոր ու փափուկ վրէժխնդրութիւն չկայ . և պարկեշտ մարդիկ միայն այս վրէժխնդրութիւնն ի գործ կը դնեն : Երբ ձեր թըշնամին կը զզջոյ ու կը զիջանի, անկէց վրէժ առնելու իրաւունքնիդ կը կորսնցնէք :

Շատ մարդիկ՝ յարաբերութեան մէջ՝ իրենց տկար կողմերով միայն կը միանան ընկերութեան : Պարկեշտ մարդիկ իրենց առաքինութիւններով կը միանան իրարու, պարզ մարդիկ՝ իրենց հաճոյքներով և չարագործներն ալ իրենց ոճիրներով :

Սեղանն ու խաղն ալ իրենց չափազանցութիւններն ու վտանգներն ունին, ինչպէս սէլն-

ունի : Գեղեցկութեան հետ միշտ խաղալ չըլլար, որովհետև երբեմն գուռզաբար հրամայելու կ'ելլէ : Շատ ամօթալի բան է զինիին մէջ կորսնցնել բանականութիւնն՝ որ մարդուն առաջնորդն ըլլաշըն սահմանուած է : Հեշտութեան անձնատուր եղողն ինքզինք կը նուաստացնէ . ուստի ամենէն ապահով միջոցն է չվարժուիլ անոր . կարծես թէ հեշտասէրին հոգին իրեն համար բեռ մ'է : Գալով խաղին, պատշաճութեան օրէնքներուն վեր ի վոյր տապալում մ'է . մարդ հոն կը մոռնայ իր արժանապատուութիւնը, կին ալ իր ամօթխածութիւնը :

Մըրկալից խաղերն ընկերութեան ամեն թեւրովթիւնները կը պարունակեն : Հօն խօսք մէկ կ'ընեն զիրուր սնանկացնելու եւ զիրար տտելու . մեծ փորձութիւն մ'է սո՞ւ ուզլութեան համար և քիչ մարդիկ զայն անտրատ պահած են խաղի մէջ :

Հաճոյքներէն համ առնելու ամենէն կորեւոր տրամադրութիւնն է՝ անոնցմէ անցնիլ կամ հրաժարիլ : Հեշտութիւնն անձանօթ բան է ողջամիտ մարդուն :

Խորհեցէ՛ք որ ամենէն մեծ հաճոյքներուն մէջ վիշտ մը կայ որ զայն կը վրդովի՛, և կամ դժկամակութիւն մը որ զայն կը վերջացնէ :

Խոհեմութիւնը կը պատուիրէ որ քիչ մը փառակէր ըլլանք, որպէս զի կարող ըլլանք հետութեան պատճառած նուաստութիւններուն դէմ ինքզինքնիս պաշտպանելու : Ասոր համար ալ խիստ կանուիին սկսիլ պէտք է, որպէս զի կարող ըլլա-

Հանք կրքերու դէմ ինքզինքնիս պահպանելու . ո-
րովհետև կրքերն ի սկզբան կը հնազանդին , բայց
յետոյ կը հրամայեն . աւելի դիւրին է անոնց յաղ-
թել՝ քան գոհ ընել զիրենք :

Նախանձէն զգուշացէ՞ք . նա ամենէն գծուծ ու-
ամօթալի կիրքն է և միշտ կը մերժուի : Նախան-
ձը՝ փառքի մէկ ստուերն է , ինչպէս փառքն՝
առաքինութեան ստուերն է : Մարդու մը մեծ
յատկութիւններով օժտուած ըլլալու ամենէն մեծ
նշանն է՝ նախանձ չունենալը :

Բարեձիր մարդ մը չկրնար սիրելի ըլլալ առանց
առատաձեռն ըլլալու : Ազահն իրաւունք ունի
անհաճոյ ըլլալու . որովհետև իր ներսն՝ ամեն ա-
ռաքինութիւններուն դէմ արգելք մ'ունի . այն է՝
ո՛չ արդարասէր է և ո՛չ մարդասէր : Երբ մարդ-
անձնատուր կ'ըլլայ ագահութեան , փառասիրու-
թենէ կը հրաժարի : Բայուած է՝ որ վեհանձն ոճ-
րագործներ գտնուած են , բայց վեհանձն ագահ
մը տեսնուած չէ :

Թէեւ առատաձեռնութիւնը՝ բնութեան մէկ
պարգեւն է , սակայն՝ եթէ մարդ ասոր հակա-
ռակ մոլութեան , այն է՝ ագահութեան , տրա-
մադրութիւն ունի , կրնայ ինքզինքն ուղղել խել-
քով ու խորհրդածութեամբ :

Ազահն ոչինչ չվայելեր :

Բայուած է որ արծաթը՝ լաւ ծառայ եւ յոռի
տէր մ'է . իր գործածութենէն կախում ունի իր
բարի ըլլալը :

Ազահն՝ աղքատէ մը աւելի կը շարչարուի :
Հարստութիւններու էէրն՝ սկզբնաւորութիւնն է
բոլոր մոլութիւններուն , ինչպէս անշահասիրու-
թիւնն՝ սկիզբն է բոլոր առաքինութիւններուն :

Շատ բան պէտք է որ՝ բարիքներու կարգին
մէջ՝ հարստութիւններն առաջին տեղը բանն ,
թէեւ շատերուն առաջին փափաքելի բանն է .
սակայն առաքինութիւնն , փառք եւ մեծ անուն՝
բարդին ամեն պարագաներէն շատ վեր են :

Պարկեշտ մարդու մը ամենէն սրտագրու հա-
ճոյքն է՝ բարիք ընել ու թշուառներն սիրփիւլ : Ի՞նչ
տարրերութիւն կայ քիչ մ'աւելի արծաթ ունենա-
լուն կամ զայն հաճոյքի համար վատնելուն եւ այդ
հաճոյքը՝ բարութեան ու տատաձեռնութեան
համբաւի մը հետ փոխանակելուն միջեւ : Զահողու-
թիւն մ'է որ կ'ընէք ձեր փառքէն : Առատաձեռն
ըլլալու փոյթ ունեցէ՞ք . ասիկայ պատուական
տնտեսութիւն մ'է որ զձեզ պիտի բարձրացնէ ու
բարի խօսիլ պիտի տոյց ձեր փոյթ :

Մեծ համբաւը՝ գանձ մ'է : Մի՛ կարծէք թէ
միայն մեծամեծ հարստութիւններով կարելի է
բարիք ընել . ամեն մարդ կրնայ իր վիճակին մէջ՝
բարիք ընել , իր եւ որիներուն վրայ քիչ մը ու-
շադրութիւն ընելով . այս զգացումն հաստատե-
ցէ՞ք ձեր սրտին մէջ , եւ ահա զայն դոհացնելու

միջոցը օլիտի գտնէք . միշտ առիթներ կը ծնին
ձեր աչքերուն առջեւ եւ շատ թշուասներ կան որ
ձեզի կ'աղերսեն :

Առատաձեռնութիւնը՝ տուլու եղանակին կա-
խում ունի . առատաձեռն մարդը՝ տուած նուէրին
արժէքը կը կրկնապատկէ իր զգացումներով , ա-
գահը զայն կ'ապականէ գւնեցած վշտովը :

Առատաձեռնութիւնը ոչ զոք սնանկացուցած
է : Ագահութիւննը չէ որ տուները կը կանգնէ . ա-
նոնք կը կանգնին արդարասիրութեամբ , չտիտ-
որութեամբ ու անկեզծութեամբ : Առատաձեռ-
նութիւնը՝ մեծ ծննդեան մը պարտականութիւն-
ներէն մին է : Երբ բարիք կ'ընէք , ըրածնիդ պար-
զապէս պարտք մը վճարել է . բայց ասոր համար
ալ պէտք է որ խոհեմութիւնն առաջնորդ ըլլայ
ձեզի ու կառավարէ զձեզ : Անառակաթեան սկիզբ-
ներն ամօթալի չեն , բայց հետեւանքները վտան-
գաւոր են :

Քիչ մարդիկ իրենցմէ ստորիններուն հետ վար-
ուիլ գիտեն : Մեր անձին վրայ ունեցած մեծ զա-
ղափարնիս՝ մեզմն ստորինները նկատել կուտայ
իրը տարրեր ցել մը : Եյս զգացումներ որչա՛փ
հակառակ են մարդասիրութեան : Եթէ կ'ուզէք
մեծ անօւն մը չինել , պէտք է որ զիրամատչելի
ու քաղցրաբարոյ ըլլաք . ամեն վիճակի ու պաշ-

տօնի մէջ ալ կրնաք ունենալ այս յառկու-
թիւնը :

Պէտք է անձին օրինակով հրամայել , ո՛չ թէ
իշխանութեամբ . երբ ուրիշ մը ձեր մէկ գործին
վրայ կը սքանչանայ , կը բռնադատուի ձեզի նը-
մանելու աւելի՝ քան երբ կը հրամայուի իրեն :
Եթէ իշխան էք , չանացէ՛ք ձեր օրինակով հրամա-
յելու . Եթէ ստորակուրդ էք . փոյթ տարէ՛ք
սքանչանու ձեզմէ մեծին օրինակելի գործին
վրայ և ինքինքնիդ բռնադատեցէ՛ք անոր նմա-
նող ըլլուլու : Մեղկաթեամբ ապրիլ և խստու-
թեամբ վարուիլ ուրիշին հետ՝ բռնաւորութիւն է
և ո՛չ թէ մեծութիւն :

Հրամայել շատ գիւրին է , բայց յարգանք աղ-
դել շատ գժուոր . ջանացէ՛ք սր յարգանք զգաք
ձեզի հրամայուղին նկատմամբ և սիրայօժար հը-
նազանդիք . գուք ալ ձեր կարգին յարգանք հը-
րամայէ՛ք , սրակ ս զի հնազանդին ձեզի : Երբ տան
մը կամ ընկերութեան մը մէջ բանականութիւնն
ու խոհեմութիւնը արիեն , ամեն անդամներն ու
հաւասար կ'ըլլան և միայն առաքինութիւնն է որ
առանձինն կ'որոշուի :

Ամբողջ մարդկութիւնը ցաւով կը գիտէ բաղ-
դին՝ այս ու այն մարդուն միջեւ գրած տար-
բերութիւնը : Զանացէ՛ք որ արժանիքը միայն խը-
տիր դնէ ձեր ու ձեր նմանին միջեւ . ո՛չ թէ
ստացուած աստիճանն ու հպարտութիւնը : Եթէ
ծննդեան կամ նիւթեական վիճակի կողմէն առա-
ւելութիւն կամ բաղդատութիւն ունեցեր էք ,
բաղդին մէկ բարիքը կամ խաղն է այդ . մի՛ հա-

ւատաք որ անիկայ ձեր էութեան մէկ անբաժան
մասն է : Եթէ այն առաւելութիւնը կամ բաղդա-
ւորութիւնը չունիք, դոհ եղէ՛ք ձեր վիճակէն .
արդէն խոհեմութիւնն ու պարկեշտութիւնն ալ
զայս կը պահանջեն ու կը պատուիրեն . Եթէ բաղդն
զձեզ ուրիշներէն վեր բարձրացնէ, խորհեցէ՛ք որ
ձեր տկարութիւններով միշտ մասն կը կազմէք
մարդկային մեծ ընկերութեան ու ձեր ապրած
միջավայրին մէջ ծանօթ են միշտ ձեր տկար կող-
մերն՝ հակառակ ձեր ստացած մեծութեան որ
ստուեր մ'է միւսին քովլ: Արդարութիւնը ձեզի
կանոն բանեցէ՛ք եւ անով ուղղեցէ՛ք ձեր հպար-
տութեան շարժումներն ու պահանջումները :

Մեծութեան եւ թէ՛ ստորինութեան մէջ խոր-
հեցէ՛ք որ ամէն բանէ առաջ պարտական էք
մարդկութեան ընդհանուր օրէնքին հպատակիլ.
Խորհեցէ՛ք որ մարդ էք՝ մեծ կամ ստորին ըլլալէ
առաջ, եւ մարդու կը հրամայէք կամ կը հնազան-
դիք: Նշանաւոր իշխանի մը որդին իր դաստիա-
րակին մահուան վրայ կ'ողբար. իշխանին դրա-
նիկներն՝ անպատշաճ դատելով զայն, դիտողու-
թիւն կ'ընէին իշխանին, բայց սա պատասխա-
նեց իրենց եւ ըստ . «Թողէ՛՛ ո՛ր շատուկ էշտան ըլ-
լալէ մասն մարդ ըլլայ:

20

Եթէ մեծութեան հասնիք, ուրիշներուն եր-
ջանկութեան միայն գործածեցէ՛ք զայն, յարդե-
ցէ՛ք զանոնք փսխանակ նուաստացնելու եւ ա-
նարգելու, բնաւ մի՛ զգացնէք անոնց՝ իրենց ստոր-
նութիւնը . անոնց հետ կենցաղավարեցէ՛ք ա'յն-
պէս, ինչպէս կ'ու զէք որ ձեր մեծաւորները ձեզի
հետ վարուին :

Ծատ մարդիկ իրենց անձին հետ վարուիլ չեն
գիտեր, շարունակ կը խորհին իրենց անձին դուրս
փնտաել երջանկութիւնը: Եթէ կրնաք. ջանացէ՛ք
ձեր խորհրդածութիւններուն մէջ ու ձեր ներսն
հասաւատել ձեր երջանկութիւնն, հոն պիտի կա-
րենաք բաղդին ձեզի զլացած բարիքներուն հա-
մարժէք բան մը գտնել. բայց բանաւոր պատ-
ճառ մ'ունենալու էք ասոր համար, որպէս զի
պարզապէս ուրիշներէն հեռացում չ'ըլլայ:

Առանձնութիւնը կը սիրէք. բայց չ'ըլլայ . որ
ընկերութիւնը վնաս կրէ ձեր առանձնութենէն:
Երբեմնակի առանձնութիւնն օգտակար է, հոն
դուք ձեր վրայ կրնաք անդրադառնալ: Խորհը-

դածեցէ՛ք մասնաւոր ճշմարտութիւններու վրայ՝
որոնք ձեր բանականութիւնը կը զօրացնեն։ Ա-
ռանձնութեամբ՝ յարաբերութիւն մը կը հաստա-
տէք լաւ հեղինակներու հետ։ Գործերնին գիտ-
ցող խելացի մարդիկ ծանօթութիւններնին չեն
շատցներ, այլ ընտրութիւն կ'ընեն անոնց մէջ։

Ա՛յնպէս աշխատեցէ՛ք որ ձեր խորհրդածու-
թիւններն ազգեն ձեր լարքերուն վրայ ու ձեր
ամեն ընթերցանութիւններուն բերած շահն ըլլոյ
առաքինութիւն։

Ամէն բանի խորը թափանցելու ջանք ըրէ՛ք ու
բոլորովին առաջին կարծիքներուն գերի մի՛ ըլլոյք։

Սովորական ընթերցանութեան գրքերնիդ ըլ-
լոյ Ա. Գիրքը, մանաւանդ Նոր Կտակարանի
մասն, ընդհանուր ու ժամանակակից պատմու-
թիւնը։ Առաջին երկուքին մէջէն կրօնքի ու բա-
րոյականի պատուական ոկրունքները պիտի քա-
ղէք, վերջինին մէջ մարդկացին իրերու եւ դէպ-
քերու ընդհանուր շարքին, անոնց կապակցու-
թեան ու հետեւանքներուն վրայ գաղափար պի-
տի ունենաք, առաջինով ձեր հոգւոյն ու մոքին
վիճակը պիտի քննէք ու անոր համեմատ պիտի
արամագրէք զայն բարոյականի տեսակէտով. իսկ
երկրորդին միջացաւ ձեր մարդկացին գործերը
պիտի կանոնաւորէք եւ ուղղէք ու անոր համե-
մատ գործէք, որպէս զի աշխարհի ու ընկերու-
թեան օգտակար անդամ ըլլոյք եւ բարի ու օրի-
նակելի յիշատակ մը թողուք ձեր հետեւէն՝ ինչ-
պէս հին պատմութեան մէջ մարդկութեան մե-
ծամած դէմքերը։ Այս ամենքն ալ կարդացած

գրքերնուդ վրայ խորհրդածելով ձեռք կը բերուին ։
Երբ մոքերնիդ միայն պատմական իրողութիւն-
ներով բեռնաւորէք եւ հեղինակներուն խորհրդա-
ներով ու կարծիքներով տողորէք, պարզապէս
ուրիշն գաղափարական տարրանքներով ձեր մթե-
րանոցը լցուցած ու խճողած կ'ըլլաք։ Մէկ քա-
ռորդ ժամաւ խորհրդածութիւնն աւելի կ'ընդար-
ձակէ ու կը կազմակերպէ ձեր միտքը՝ քան ժա-
մերով ընթերցանութիւնը։ Քիչ բան գիտնալը չէ
որ երկիւղ կ'ազդէ, այլ մոլորաթիւնն ու սխալ
գատողութիւնը։

Խորհրդածութիւնն առաջնորդ մ'է որ կը տա-
նի դէպի ի ճշմարտութիւն։ Պատմութեան մէջ ի-
րողութիւններն իրը հեղինակութիւն ըմբռնեցէ՛ք
որով բանականութիւնն հաստատուն կռւա ան մը
կ'ունենայ, եւ կամ իրը նիւթ ու առարկայ՝ որով
բանականութիւնը կը հրահանգուի։

Պատմութիւնը՝ տեղեկութիւններ պիտի տայ
ձեզի ձեր գործերուն ու պաշտօնին վերաբերեալ
բոյց անոնցմէ ձեր սպասած օգտակարութիւնը
քաղելէ վերջ բարոյական աւելի կարեւոր շահ մը
ալ ունիք անկէ քաղելիք։

Մարդուն գիտութեան առաջին առարկան՝ նոյն
ինքն մարդն է։

Պատմութիւնն ուսումնասիրելն է՝ մարդուն
կիրքերն ու կարծիքներն ուսումնասիրել ու անոնց
խորը թափանցել, եւ մեծ երեւցած գործերն՝ որ
յաջողութիւններու քողին տակ ծածկուած ու
նուիրագործուած ըլլալով հանդերձ՝ իրենց շար-
ժառիթ պատճառներն երեւան ելլելն վերջ իս-
կապէս պախարակելի են շատ անգամ, հոլանդ

ցուցնել։ Զկայ այնչափ երկդիմի բան՝ որչա՛փ մարդկան գործերը . զանոնք խորապէս ճանչնալու համար պէտք է անոնց ծագումը վնասուել։ Մենք մեզմէ գո՞ն ըլլալէ առաջ պէտք է մեր գործերուն նպատակին և ոգւոյն վրայ վստահ ըլլանք։

Քիչ բարիք ու շատ չարիք կը գործենք, մասնաւնդ որ մեր գործած քիչ մը բարիքն ալ ապականելու և չարաչար ընելու վարպետութիւն ալ ունինք։

Պատմութեան մէջ իշխանները նկատեցէ՛ք իրր թատերական մարդիկ. միայն մեր՝ իրենց հետ ունեցած միենայն հասարակաց յատկութիւններով է որ կը շահագրգուն զմեզ։ Ասիկայ այնչափ ճշշմարյատ է որ այն պատմագիրներ, որ իշխաններէն աւելի մարդը նկարագրած են ու յանձին ծառաներու՝ իշխանները կը ցուցնեն մեզի, աւելի հաճելի կ'երկնան մեզի։ Մենք զմեզ կը դանենք անոնց անձին մէջ, աւելի կը սիրենք մեր թերութիւններն ու տկարութիւնները տեսնել մեծերուն վրայ։ Ասիկայ կերպով մը զմեզ կը միսիթարէ մեր տկարութիւններու ու նուաստութիւններու մասին և կերպով մը զմեզ անոնց կը հաւասարեցնէ. վերջապէս պատմութիւնը նկատեցէ՛ք իրր վկայ հին ժամանակներուն և պատկեր ու նկարագիր հին բարքերուն, անոնց մէջ ինքզինքնիդ պիտի ճանչնաք ու ձեր սնափառութիւնը պիտի չվիրաւորուի։

Սիրական թոռնե՛րս, զմեզ աւելի պիտի խըրախուսեմ որ աւելի ձեր սրտին վրայ աշխատիք՝ քան թէ մոքերնիդ կատարելագործեցէք. ձեր

ամբողջ կեանքի ուսումն ու աշխատութիւնն այս պիտի ըլլայ։ Մարդուն ճշմարիտ մեծութիւնը սրտին մէջ է. պէտք է կրթել ու վարժեցնել սիրտըն՝ որ աւելի մեծ բաներու փափաքի և ինքը զինք անոնց արժանի ըլլալու համարձակի։ Աւելի պարկեշտութիւն է ինք իր անձին նկատմամբ փառասէր ըլլալ՝ քան որչափ ուրիշներուն նկատմամբ փառասէր ըլլալ ծաղրելի է։

Զեզի ու ձեր վիճակին արժանի խորհուրդներ ու զգացումներ ունեցէ՛ք։ Առաքինութիւնը՝ մարդուն վիճակը կը բարձրացնէ. իսկ մոլութիւնը կը նուաստացնէ։ Եթէ մէկն ուղիղ սրտի տէր եղած չըլլալու դժբաղդութիւնն ունի, պէտք է ուղղել զայն իր անձին շահուն համար։ Մարդ միայն սրտին միջոցաւ մէծարելի է, միայն անով երջաննիկ է, քանի որ երջանկութիւնն զգալու եղանակն կամոււմ ունի։ Եթէ ձեր զգացումները միայն ունայն կրքերու համար են, անոնց սնոտի հաճոյքներուն գերին կ'ըլլաք։ Մաղիկներ կը ներկայացնեն ձեզի. բայց զգուշացէ՛ք ձեր հաճոյքներու մատնութենէն, թունաւոր սիրուն միջատներ ծածկուած են անոնց մէջ՝ որ առաջին առիթով կը խայթեն։

Երբեմն հաճելի բաներու ետեւէ եղէ՛ք. բայց

Երբ բոլորովին անձնատուր բլլար անոնց, վիշտեր կ'ունենաք։ Շատ մարդիկ իրենց կեանքին առաջին մասը կը գործածեն՝ երկրորդը թշուառացը նելու։ Պէտք չէ որ ձեր հաճոյքներուն մէջ բաշնականութիւնը բոլորովին մէկ կողմէ թողարք, եթէ կ'ուզեք որ վերատին գտնէք զայն ձեր վշտերուն մէջ։

Վերջապէս, լու պահպանեցէ՛ք ձեր սիրոն որ անմեղութեան ու երջանկութեան ակն է։ Մարդի ու սրտի ազատութիւնը շատ սուլ գնած չ'ք ըւլսար ձեր հաճոյքները զոհելով։ Ուստի բնաւ մի յուսաք ու աշխատիք հեշտութիւնը՝ փառասիրութեան հետ ու մեղկութեան հրապարն՝ առաքիւնութեան վարձատրութեան հետ գաշնակցել, բայց երբ հաճոյքները մէկ կողմէ դնէք, ուրիշ շատ բաներով կրնաք անոնց ազդած կարծեցեալ վնասը գոցել։ Փառքն ու առաքինութիւնն իրենց հրապարներն անին՝ որ հոգւոյն ու սրտին հեշտութիւնը կը կազմին։

Փոյթ ունեցէ՛ք նուև դուք ձեր անձին վախսնալու եւ ինքպինքնիդ յարգելու։ Երջանկութեան հիմն՝ հոգւոյն խաղաղութեան ու խղճին ներքին վկայութեան մէջ է։ Խիզն է փափռւկ վկայութեան մը այն ներքին վզացումն որով վստահաբար կը գիտնաք թէ դուք ձեզի յանդիմանելու ոչինչ չ'ունիք։ Դարձեալ կը կրկնեմ մարդ որչա՛փ երջանիկ կ'ըլլայ, երբ գիտէ ինք իր անձին հետ ապրիլ արժանապէս, ինքինք սիրայօժար ու զզել եւ ակամայ ինքիրմէ հրաժարիլ։ Այլ եւս աշխարհ նուազ հարկաւոր կ'ըլլայ ձեզի, բայց զգուշացէ՛ք

որ ասիկայ զձեղ չժանձրացնէ։ Պէտք չէ ուրիշներուն նկատմամբ մեկուսացում մը զգալի ընել։ անոնք ալ ձեղմէ խոյս կրուտան, երբ դուք իրենց մէ խոյս տաք։ Անոնց պէտք ունիք, անոնցմէ հրաժարելու ո՛չ տարիքն ունիք եւ ո՛չ պաշտօնը։ բայց երբ մարդ գիտէ ինք իր անձին ու աշխարհի հետ ապրելու եղանակն, այս երկու հաճոյքները զիրար կը բռնեն։

Փառքի զգացումը շատ բաներու մէջ կրնայ օժանդակիւ ձեր բարձրանալուն եւ երջանկութեան, բայց կրնայ նաեւ թշուառ ու նուազ մեծարելի ընել զձեղ։ Եթէ չգիտնաք վարել եւ ուղղել զայն։ Պատույ զգացումն ամենէն սաստիկ ու ամենէն տեւական ճաշակն ու յօժարութիւնն է։ Պատույ սէրն ամեն բանէ վերջը կը թողու զմեզ։ բայց փառասիրութեան հետ չգիտեք զայն։ Փառասիրութիւնն ուրիշին հաւանութիւնը կը խնդրէ ու կը մուրայ, մինչդեռ ձմարիտ փառքը՝ խզճին ներքին վկայութիւնը։ Զանացէ՛ք ձեր ներսը գրտնուած փառքի զգացումը գոհացնել։ Վատահ եղէ՛ք այս ներքին վկայութեան։ Ձեր ատեանը՝ ձեր ներսն է։ Ինչո՞ւ ուրիշ տեղ կը փնտռէք զայն։ Դուք անձամբ կրնաք միշտ դատել թէ ի՞նչ կ'արժէք։ Երբ ուրիշներ կ'ուրանան ձեր բարի յատկութիւնները, միմիթարուեցէ՛ք։ Նշանակութիւն չունի պարկեցտ երեւալը՝ որչափ պարկեցտ ըլլալը։ Անոնք որ ուրիշին նպաստաւոր կարծիքը բանի տեղ չեն դներ եւ միայն անոր արժանի ըլլալու զործ կ'ընեն, երկուքն ալ կը շահին։ Ի՞նչ յարաբերութիւն կայ մարդուն մեծութեան ու այն ի-

բերու փոքրկութեան միջեւ՝ սրոնցմով կը փառաւ-
ւորուի : Զի կայ ա'յնչափ վատայարմար ու անկա-
պակից բան՝ քան մարդուն արժանապատուու-
թիւնն ու շատ մը սնուտի բաներէ քաղած փա-
ռասիրութիւնը , այսպիսի անհման կամ յտուհաս-
տատ փառք մը՝ արժանիքի սով կը նշանակի : Այն
մարդիկ որ ճշմարդու մեծութիւն մ'ունին , սնա-
փառութեան լացումներուն ու փայերուն գերի
ու ստրուկ չեն ըլլար :

23

Սիրակտն թունե՞րս , ո'քափի կարելի է՝ գոհ
եղէք ձեր վիճակին : Շատ հազուագիւտ ու շատ
յարգելի են այն մարդիկ որ գոհ ևն իրենց վի-
ճակին : Զի կայ յոսի վիճակ մը որ իր լու կողմը
չունենայ . ամեն վիճակ իր տեսակէան ունի , պէտք
է ինքզինք անոր պատրաստելու անոր մէջ յարա-
տեւել սորվիլ՝ ինչպէս վոյել է . յանցանքը վի-
ճակներուն չէ , այլ մերն է : Շատ պատճառներ
ունինք մեր խառնուածքին դէմ գանդատելու՝
քան բազզին դէմ : Դէպերուն կը վերացրենք այն
թերութիւններն որ վիշտերէ յոռած կուզան :
Զարիքին պատճառք մեր ներսն է եւ մերք ուրիշ
տեղ կը փնտուենք : Շատ անգամ երբ մեր խառ-
նուածքը կը քաղցրացնենք կոմ կը բարեփոխենք ,
մեր բազզն ալ կը փոխուի : Սւելի դիւրին է զմեզ
իրերուն յարմարցնել՝ քան իրերը մեզի : Սահպ
դարման մը փնտռելու ջանքն աւելի կը զրգու-
չարիքը , երեւակայութիւնն ալ վշտին հետ հա-

մածայնելով՝ աւելի կ'աճեցնէ ու կը զօրացնէ զայն :
Եթէ չարիքին վրայ շատ մտածենք , միշտ ներկայ
կ'ըլլան մեր հոգւոյն մէջ . անօդուտ ընդդիմու-
թիւնն ալ՝ մեր անոնց հետ ունենալիք վարժու-
թիւնը կը յապացեցնէ : Պէտք է տեղի տալ չա-
րիքին : Համբերութիւնը միայն կրնայ քաղցրացը-
նել զանոնք :

Եթէ կ'ուզէք իրաւունք ունենալ այս դատին
մէջ , պէտք է գոհ ըլլաք ձեր վիճակին : Պէտք է
ապաչովապէս զիստնալ թէ չկայ վիճակ մը որ իր
ցաւերը չունենայ , մարդկային կեանքի ճակատա-
գիրն է այս , չկայ անարատ ու անխառն բան մը ,
ամեն բան խառն է : Հաստատուն երջանկութեան
մը փափաքիլ՝ հասարակաց օրէնքին ու պայմանէն
դուրս ըլլալ ուզել է : Զեղի ամենէն աւելի եր-
ջանիկ երեւցած մարդիկ՝ իրապէս երջանիկ պիտի
չգտնէք , եթէ իրենց բազզը կամ սիրութ քննէք :
Ամենէն աւելի բարձր մարդիկ շատ անգամ ամե-
նէն աւելի թշուառ են :

Դուք ձեր անձին վրայ դատեցէք , ո'չ թէ
ուրիշին կարծիքին համեմատ :

Թշուառութիւններն ու անկարգութիւնները՝
սիսու դատողութիւններէն յառաջ կուգան , սիսու
դատողութիւններն զգացումներէն , զգացումներն
ալ իրարու հետ ունեցած յարաբերութիւնն . այս
է պատճառն՝ որ այսափի յարաբերութեամբ , զգա-
ցումներով ու սիսու դատողութեամբ մարդիկ միշտ
աւելի անկատար կ'ըլլան : Սիսու դատողութիւն-
ներուն ձեր վրայ ըրած ազդեցութիւնը տկարա-
ցընելու եւ ձեր փափաքներն ու վիշտերն ամու-

քելու ու չափաւորելու համար՝ խորհեցէք որ ժամանակն ամէն բան կը մոտցնէ, թէ՛ վիշտ եւ թէ՛ հաճոյք, կեանքի իւրաքանչիւր վայրկեան՝ ձեզմէ մաս մը կը պակսեցնէ եւ ամէն բան հետզհետէ անցեալին անդունդներուն մէջ կը խորասուզուի՝ ուրկէ այլեւս բնաւ գուրօ չելեր:

Ամեն ինչ որ մեծ է աշխարհի վրայ, մարդէն լաւ չէ: Պատիւներ, աստիճաններ, առաջնութեան չնորհքներ, ամենքն ալ իրականութենէ զուրկ տեսարաններ ու արարողութիւններ են, չը կարծէք որ ատմաք՝ մարդուն էութեան կապուած յատկութիւններ են: Այսպէս պէտք է նկատէք ձեզմէ բարձր եղողները: Բայց կան նաև չառ թշուառներ որ ձեզմէ վար են: Դիսլուածին կամ բաղդին միայն կը պարտիք ձեր ու անոնց միջեւ կեցած տարբերութիւնը: Սակայն հպարտութիւնն ու մեր անձին վրայ ունեցած բարձր համարումնիս՝ իր իրաւացի բարիք մը նկատել կուտայ մեզ զի մեր վիճակն ու մեր չունեցածն ալ իր գործութիւն: Կրնանք դատել որ ասկէց աւելի անարդար բան չի կայ: Խաղաղութեամբ վայելեցէք ձեր վիճակին բարիքը, բայց քաղցրութեամբ ալ անոր վիշտերուն համբերեցէք: Խորհեցէք ո՞ր ո՞ւր որ մարդիկ կան, թշուառներ ալ կան: Այնպէս նկատեցէք՝ որպէս թէ այն ամէն դէսկերն ալ նախատեսուած ու ձեզի ծանօթ են:

Վերջապէս, միշտ յիշեցէք որ երջանկութիւնը ձեր վարքէն ու բարքէն կախում ունի, բայց իր լուսական անմեղութեան մէջ պէտք է փնտուել, ուր բնաւ պարապ չէք ելեր:

ՔԱՆԻ ՄԷ ԽՈՍՔ

ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Կեանքի մէջ մարդ ո՛չափ յառաջանայ, ա՛յնչափ աւելի բարեկամութեան պէտքը կը զգայ: Ո՛՛չափ բանականութիւնը կատարելագործուի, միտքը վափեանայ ու սիրու մաքրուի, ա՛յնչափ աւելի կարեւոր կ'ըլլայ բարեկամութեան զգացումը:

Ամեն ատեն բարեկամութիւնը՝ կեանքի բարիքներէն զրէթէ առաջինը նկատուած է: Բնածին զգացում մ'է աս. սրտին առաջին բարախումըն եղած է ուրիշ սրտի մը միանալու համար: Սակայն մարդիկ ընդհանրապէս կը տրանցեն ու կ'ըսեն թէ բնաւ բարեկամ մը չկայ: Ա՛յնչափ անցեալ դարեր հազիւ կատարեալ բարեկամութեան երեք-չորս օրինակներ կը ցուցնեն: Քանի որ ամեն մարդիկ միաձայն կ'ընդունին որ բարեկամութիւնն հրապոյըներ ունի. ինչո՞ւ, հասա-

բակաց օգտին համար, չեն միաբանիր ու չեն համաձայնիր՝ այն հրապարակութեան վայելելու համար։ Իրենց անկարգութեան մէկ արդիւնքն է որ իրենց ճշմարիտ շահերուն նկատմամբ կոյր են ամենքն ալ։ Խոհեմութիւնն ու ճշմարտութիւնն աւելի ճարապիկ կ'ընեն մեր անձնասիրութիւնն՝ զմեղ լուսաւորելով եւ կը սորվեցնեն որ մեր ճշմարիտ շահն է առաքինութեան յարիլ, եւ առաքինութիւնն ալ բարեկամութեան քաղցր հաճոյքները կուտայ։ Ուրեմն փնտունք թէ որո՞նք են բարեկամութեան հրապարակութիւններն, ո՞րն է բարեկամութեան ճշմարիտ նկարագիրն եւ որո՞նք են անոր պարտականութիւնները։

Բարեկամութեան օգուտներն ինքնին բաւական կը ներկայանան մեզի. ամբողջ մարդկութիւնը միաձայն կը վկայէ որ բոլոր բարիքներուն մէջ ամենէն աւելի փոփաքելիներն են. առանց բարեկամութեան՝ կեանքն առանց հրապարակի կը մնայ։ Մարդը շատ պէտքեր ունի. ինքնիրեն մնալով՝ միշտ դատարկութիւն մը կը զգայ իր ներսը՝ զոր բարեկամութիւնը միայն կրնայ լեցնել. միշտ անհանդիս ու միշտ մտայոյգ՝ միայն բարեկամութեան մէջ կը հանդարտի ու կը հանգչի։ Մեր նախնիք ըստած են՝ որ սէրն՝ աղքատութեան ու հարատութեան ծնունդն է, աղքատութեան՝ որովհետեւ միշտ կը խնդրէ, հարստութեան՝ որովհետեւ առատածեռն է։ Բարեկամութիւնն ալ չի կրնար միեւնոյն ծագումն ունեցած ըլլով։ Երբ բուռն է, զգացում կը խնդրէ. փափուկ հոգիները սրտին պէտքերն աւելի կը զգան՝ քան կեանքի-

միւս ամէն հարկաւոր պէտքերը։ Բայց քանի որ առատածեռն եւ առատասիրտ ալ է, արժանի է որ իրը գուստը հարստութեան ձանցուի նաեւ, որովհետեւ ներելի չէ բարեկամութեան գեղեցիկ անուամբ զարդարուիլ, երբ մարդ իր բարեկամին օգնութեան չի հասնիր պէտքի ատեն։ Վելջապէս, զգայուն նկարագիր ունեցող մարդիկ կը չանան իրարու միանալ զգացումներու միջոցաւ։ սիրով՝ սիրելու համար կազմուած ըլլալով, կեանքէ կը զրկուի, երբ մերժէք իրեն՝ սիրելու կամ սիրուելու հաձոյքը։ Բարիքներով. հարստութիւններով ու պատիւներով լեցուցէ՛ք մարդ մը, բայց բարեկամութեան քաղցրութիւններէն զրկեցէ՛ք զայն, պիտի տեսնէք որ կեանքի րուր վայելքներն ու շինչ պիտի ըլլան իրեն համար։ Խոհեկան մարդիկ ինքինքնին կը զրկեն սէրէ, կիներն՝ իրենց պարտականութեան կապուելին, եւ մարդիկ՝ յոռի ընտրութիւն մընելու վախով։ Բարեկամութիւնը կը յանկաւցանէ, սէրը կը յափշտակէ։ Բարեկամութիւնը՝ սիրոյ կորուսաներով աւելի կը հարցսատանայ, աւելի զթոս, աւելի եռանդուն ու աւելի փութկոտ կ'ըլլայ։ Սիրոյ ամէն փափիկութիւններն ասոնց մէջ կը գտնուին։ Նորածին բարեկամութիւնը խարուելու ենթակայ է։ Նորութիւնը շատ բաներ կը խսուտանայ ու հաճելի կ'ըլլոյ. ի՞նչ որ յոյս ու ակնկալութիւն կուտայ, մեծ արժէք ունի։ Պատրոնքն է այնպիսի զգացում մը որ ճշմարտութեանէն կը հեռացնէ զմեղ ու մեր ըստերը կը մթագնէ։ Զձեղ սիրելու սկսող մարդուն վրայ կը նշմարէք ամեն ինչ որ բարի է։ Ե-

բեւակայութիւնն որ միշտ ի հաճոյս սրտին կը գործէ, սիրուած անձին այնպիսի արժանիք մը կը վերագրէ՝ զօր անիկայ չունի: Կը սիրենք մեր բարեկամներն աւելի երեւակայական՝ քան իրական յատիութիւններուն համար: Կան նաեւ բաղդէ կամ համարութիւնէ ծնունդ առած բարեկամութիւններ, անձանօթ կապեր որ զմեզ իրարու կը կապեն սերտիւ, ոլէտք չենք ունենար խոստման ու երդման. վստահութիւնը խօսքէն առաջ ու զօրաւոր կըլլայ: Բարեկամութեան մէջ կը վայելնք սիրոյ ամենէն քաղցր պտուղներն ու վայելքներն, այն է՝ վստահութեան հաճոյք, հոգին իր բարեկամին համար ի վստանդի դնելու հրապոյր, կարգալ անոր սրտին մէջ, բայց ի բաց ձանչնալ զայն, անձնական տկարութիւնները ցուցնել, որովհետեւ պէտք է բարձրածայն խորհիլ այսինքն համարձակ խօսիլ բարեկամին առշեւ: Միայն բարեկամութեան քաղցր հաճոյքները վայելզները գիտեն՝ թէ ո՛րպիսի հրապոյր կայ ամբողջ օրեր ի միասին անցընելուն մէջ: Ո՛րչափ արագասահ կըլլան սիրելի մը հետ անցուած ժամերը:

Որպիսի՝ ապաւէն մ'է բարեկամութիւնը: Բարեկամութեան միջոցաւ խոյս կուտաք ուրիշներէն՝ որ գրեթէ ամէնքն ալ, խարերայ, ստախօս ու փոփոխամիտ են: Բարեկամութեան ամենուն օգուտներէն մէկն ալ բարի խրատներ տալն է: Մարդ ո՛րչափ խոհական ըլլայ, ոլէտք ունի առաջնորդուելու, ոլէտք է նոյն խկ իր յատուկ բանականութենէն կասկածիլ, որովհետեւ կիրք մը

շաա անդամ իրեն հաճոյ երեւցած կերպով խօսիլ կուտայ անոր: Մեծ օգնութիւն մ'է, երբ մարդ գիտէ թէ առաջնորդ մ'ունի՝ զինքը վարելու եւ ուզդելու համար:

Մարդիկ կը սիրեն մեծ օրինակներէն խոյս տալ ու մերժել զանոնք, որովհետեւ անոնք շատ բան կը պահանջն իրենցմէ, ուստի ցնորք կ'անուաննեն զանոնք: ասիկայ իրենց ձշմարիտ շահերը ձանհնալ է: Երբ բարեկամութեան պարտականութիւններէն խոյս տանք, անոր բոլոր օգուտները կը կորսնցունենք: Բարեկամութիւնն է ընկերութիւն մը, յարաբերութիւն մը, փոխադարձ կապակցութիւն մը, ուր բան մը հաշուի մէջ չէ: ուր բան մը չի պահանջուիր, որուն մէջ ամենէն պարկեշտ մարդն աւելի կուտայ եւ ինքնինք երջանիկ կը սեպէ առաջնութիւն ունենալուն համար: Մարդիր բարեկամին հետ կը բաժնէ ամեն բան, հարսաւութիւն, վարի, խնամք, ծառայութիւն, ամէն բան անոր է՝ բաց ի պատիւէն: Բարեկամութիւնը շատ առաւելութիւններ ունի, բայց ամենէն մեծն է իր բարեկամին անձին վրայ գտնել ձշմարիտ կաղապար մը, որովհետեւ մարդ իր սիրած անձին համարման կը ցանկայ ու կը փափաքի, եւ այս փափաքն ալ կը մէք ու կը ստիպէ զինքն այն համարման առաջնորդող առաքինութիւնն օրինակելու:

Մեծամեծ անձերու մէջէն ամենէն աւելի մեծարելին ու յարգելին ընտերեցէք, այնպէս գործեցէք՝ որպէս թէ անոր առջեւ էք, հաշիւ տուէք անոր ձեր ամեն գործերուն համար. այն մեծ

մարդը որ ձեր յարգանքը կը վայելէ, ձեր բարեկամն է: Յարգելի բարեկամէ մը աւելի մեծ երաշխաւորութիւն մը չէք կրնար ունենալ ձեր անձին նկատմամբ՝ ուրիշներուն հանդէպ: Ներելի չէ մեզի՝ անոր առջեւ թերի ու անկատար ըլլալ. տեսնուած չէ բնաւ որ մոլութիւնը միանայ առաքինութեան հետ: Չենք ուզեր բնաւ տեսնել ինչ որ զմեզ կը դատէ ու կը դատապարտէ միշտ: Մարդ պէտք է որ իր անձին վրայ վստահ ըլլայ, որպէս զի կարենայ համարձակիլ բարեկամներ ունենալու: Եթէ յաջողեցաք ճշմարիտ բարեկամ մը ձեռք բերել, միայն անոր առջեւ երկիւղ զգացէ՛ք, եթէ մահուամբ կորսնցուցիք ճշմարիտ բարեկամ մը, չափազանց վիշտ զգացէ՛ք, մանաւանդ անոր համար որ կարելի է թուլանաք առաքինութեան ճամրուն մէջ, մինչդեռ անիկայ ձեր կեանքի առաջնորդն ու վիան էր: Վերջապէս ճշմարիտ ու կատարեալ բարեկամութիւնն՝ առաքինի ըլլալու հարկաւորութեան մէջ կը դնէ զմեզ: Որովհետեւ բարեկամութիւնը միայն ինքզինքնին զիտցող անձերու մէջ կրնայ պահպանուիլ, ուստի իւրաքանչիւրին վրայ ալ պարտականութիւն կը դնէ ու կերպով մը կը ստիպէ զիրենք՝ իրարու նմանիլ ու զիրար չիորսնցունել:

Ուրեմն բարեկամութեան մէջ պիտի գտնէք բարի խրատ ընդունելու երաշխաւորութիւն, բարի օրինակ ըլլալու նախանձաւորութիւն, ցաւերու մասնակցութիւն, կարօտութիւններու մէջ օդնութիւն՝ առանց խնդրելու, սպասելու եւ դնելու:

Տեսնենք հիմայ բարեկամութեան ճշմարիտ նը- կարագիրները: Բարեկամի մը անձին վրայ վնասուելիք առա- ջին արժանիքն է առաքինութիւնը. սա է որ կ'ե- րաշխաւորէ մեզի՝ անոր մեր բարեկամութեան ըն- դունակ ու արժանի ըլլալը: Ոչինչ մի՛ յուսաք ձեր միութենէն, երբ այս հիման վրայ հաստատուած չէ: Այսօրուան բարեկամութիւնն ո՛չ թէ ձաշակը կը կազմէ. այլ պէտքերն են որ կը կազմին, մոտքի ու սրտի միութիւնը չեն փնտուուիր, ուստի այս- պիսի բարեկամութիւններու կազմուիլն ու վեր- ջանալը մէկ կ'ըլլայ: Բարեկամութեան մէջ չկայ գժտութիւն կամ բաժանում մը որ երկուքին մէ- կուն վրայ չծանրանայ. ոչ ոք կրնայ խայս տալ խարուած ըլլալու եւ խօսքէն դարձած ըլլալու ամօթէն: Կը կապուին՝ առանց զիրար քննելու եւ կը բաժնուին՝ առանց խորհելու եւ վարանելու. առիէ աւելի անարգելի բան չկայ: Հազարներու մէջէն ընտրեցէ՛ք ձեր բարեկամն. այսպիսի ըն- տրութենէ մ'աւելի կարեւոր բան չկայ, քանի որ երջանկութիւնն անկէ կախում ունի: Շատ տիմուր բան է անպիտան ձեռքերու մէջ իյնալ, բաժանման մը ամօթին ենթարկուիլ կամ որժա- բաժանման մը ամօթին ենթարկուիլ հաստատուած ըլլալու վիշտն ունենալ: Պէտք է խոր- հիլ նաեւ որ մեր բարեկամները՝ մեր նկարագիրը կը յայտնեն. զմեզ կը վիշտուեն անոնց անձին վրայ. ասիկայ՝ կերպով մը՝ մեր նկարագիրը խոստովա- նել է հասարակութեան առջեւ: Ամօթ կը զգայ մարդ, երբ անխոհեմարար խոստովանի այնպիսի

բարեկամ մը ունենալը : Կ'ուղչ՞ք մնծարուիլ, մեծարանքի արժանի մարդու հետ ապրեցէ՞ք : Ուրեմն կապուելք առաջ պէտք է լաւ ճանչնալ : Մէկուն՝ մեր բարեկամութեան արժանի ըլլալուն առաջին ապահով նշանն է առաքինութիւնն, ասկէ վերջ պէտք է փնտառել կիրքերու գերի չեղող բարեկամներ, Փառասէր ու ամբարտաւան մարդիկ չեն կրնար ունենալ այս քաղցր զգացումը, թողթէ անոնք որ սիրոյ կապերով բանուած են : Սէրը՝ բարեկամութեան ամբողջ աշխայժն իրեն հետ կ'առնէ կը տանի : Սէրը՝ խռովացյզ ու անհանդարտ կիրք մ'չ, մինչդեռ բարեկամութիւնը՝ քաղցր ու կանոնաւոր զգացում մ'է : Սէրը՝ հոգւոյն կուտայ այնպիսի արբեցուցիչ ուրախութիւն մը որ շատ անդամ սաստիկ վիշտերու պատճառ կ'ըլլայ . բարեկամութիւնն՝ իրաւացի ուրախութիւն մը կուտայ, միշտ մաքուր ու միշտ հաւասար . ոչինչ չի կրնար զայն կասեցնել եւ ո՛չ ձանձրացնել, որովհետեւ հոգին կը սնուցանէ : Ասկէ զատ, եթէ արժանիքի տէր անձի մը հետ կապուած էք, ո՞չ ապաքէն ձեր ամբողջ վստահութիւնն ունի : Սիրահարի մը բարեկամութիւնը շատ ցամաքէ, կրնայ խնամքներ ու ծառայութիւններ մատուցանել ձեզի, բայց ո՛չ բնաւ զգացում : Առաքինի սիրոյ մը վարձատրութիւնն է բարեկամութիւն . բայց ո՛չ թէ սովորական սէրն է որ զձեզ անոր կ'առաջնորդէ, այլ մաքուր ու անարատ օէրը : Նանքամիտ ու անառակ մարդիկ անյարմար են բարեկամութեան . մէն մի առարկայ՝ բարեկամութեան վերաբերեալ զգացումն ու հա-

ճայականութենէն մաս մը կը յափշտակէ : Թէեւ միշտ ըսուած է՝ թէ պարող զգացումն աւելի հաստատուն հիմեր տալ պէտք է բարեկամութեան, սակայն՝ եթէ ճաշակը գործի չի խառնուի, մարդ բնաւ շրանուիր . միտքը չի կրնար համոզուիլ : Եթէ սիրոտը յուղուած ու շարժած չէ, կարելի չէ ո՛չ աւելի արագ եւ ո՛չ աւելի հեռախ երթալ : Առաջինութիւնն ու ճաշակն այնպիսի բարեկամութիւններ կազմած են՝ որոնց յիշատակը մինչեւ մեզի եկած հաստօնէ :

Բուռն կիրքերէ ստրջացող մարդիկ աւելի յարմարութիւն ունին ճշմարիտ բարեկամութեան : Անոնք որ շատ մը սնատի զուարձութիւններէ զերծ են, կը կապուին ձեզի զգացումավ . բայց, թէեւ անզգայ են իրենց յատուկ պէտքերուն, միշտ կը զգան ու կը պիտին իրենց բարեկամներուն պէտքերը : Բնաւ չենք կրնար այնպիսի անկախ կերպով ապրիլ, որպէս զի կարենանք իրարու պէտք չունենալ . բայց ծառայութիւնները պէտք է որ բարեկամութեան հետեւին, եւ ո՛չ թէ բարեկամութիւնը ծառայութիւններուն հետեւի : Բարեկամութեան մէջ պէտք է նաեւ համակերպութիւն, հասակակցութիւն ու միեւնոյն ճաշակ : Բարձր զիրքերու հասնող մարդիկ կը կուրնան իւրենց երջանկութենէն, բաղդին գգուած այս անկարգ մոքերը զբեթէ յարմար չեն բարեկամութեան : Մարդ ո՛չափ բարձրաստիճան ըլլայ, բայց բարեկամ չունենայ, ամեն բան խիստ ծանր կուգայ իրեն առանց բարեկամութեան օգնութեան : Բարձրաստիճան մարդիկ զբեթէ միշտ իւ-

բենց մեծութեան համար կը սիրուին . շատ հազ-
ուագիւտ է իրենց անձին համար զիրենք սիրողը :
Սիրտերու վրայ լշանէլ կամ ազդել՝ գեղեցիկ բան
է : Գործի կամ պաշտօնի մարդիկ աւելի հոգ կը
տանին հարստութիւններ դիզելու՝ քան բարե-
կամներ ստանալու : Ո՞վ կը խորհի երբեք բարե-
բարութիւններով սրտեր գրաւել, արժանիք ու-
նեցող մարդիկ փնտռել, անոնց օդնել, կամ ձա-
խողութեան ժամանակի համար բարեկամի մը
սրտին մէջ ապաստան մը պատրաստել՝ ինչպէս
Ս . Աւետարանի մէջ յիշուած անիրաւ Ծնտեսը :
Մեր ձեռք բերած հարստութիւններուն մեծա-
գոյն մասն ուրիշներուն համար է . միայն անոնց
միջոցաւ պատրաստուած սիրտը մեզի համար է :
Բարեկամութեան մէջ պէտք են նաեւ անարատ
վարք ու բարք, մեծ վտանգի կ'ենթարկուիք, ե-
թէ անկարգ վարքի տէր մարդու հետ կապուիք :

Կը տեսնէք որ ամէն առաքինութիւններն ալ
հարկաւոր են կատարեալ բարեկամութեան : Ա-
ռանձնութիւնը լաւ կը մշակէ այս զգացում, նա-
բարեկամ է իմաստութեան . մեր ներսն է որ խա-
ղաղութիւն ու ճշմարտութիւն կը բնակին : Ասկէ
զատ, բարեկազմ մաքի նշան է ինքնիրեն հետ
ապրիլ գիտնալ : Որչա՛փ քաղցր է առանձնութեան
մէջ մնալ, երբ անոր վայելումն ախորժելի ըրած
ենք : Բարեկամութիւնն ամրող անձը կը պահան-
ջէ . առանձնութեան մէջ այս զգացումն աւելի
կարեւոր ու նուազ բաժնուած կ'ըլլայ : Արդէն,
սովորաբար ուրիշներուն նկատմամբ այնպէս ենք
ինչպէս մենք մեզի նկատմամբ : Խոհական մար-

դիկ գիտեն իրենց միջեւ խաղաղութիւնն հաս-
տատել եւ ուրիշներուն կը հաղորդեն զայն : Մեծ
օգուտ կը քաղէք՝ դուք ձեր անձին բարեկամն ըլ-
լալ սորվելով : Ո՞վ որ ինքն իրեն հետ ապրիլ դի-
տէ, գիտէ նաեւ ու բիշներուն հետ ապրիլ : Քաղցր
ու հանդարտ բնաւորաթեան տէր մարդիկ իրենց
չու րջը գտնուած ամէն բան կը քաղցրացնեն : Ա-
ռանձնութիւնը կ'ապահովէ անմեղութիւնն, եւ
բարեկամութիւնն աւելի հարկաւոր կ'ընէ մեզի :
Վկայ մը պէտք է մեզի՝ մեր անձին արժէքին վկա-
յող . առանց անոր՝ մեզկութեամբ կը քալենք ա-
ռաքինութեան նամբուն մէջ : Երբ աստիճան մը
կը գնահատէք ձեր բարեկամը, եթէ երջանիկ էք,
կ'ուզէք ձեր երջանկութիւնն անոր հետ բաժնել :
Ասկէց զատ, առանց վկայի՝ բարիքի ափրանալն
ու վայելումն անհամ կ'ըլլան :

Սրդի երիտասարդներն յարմարութիւն չունին
կատարեալ բարեկամութեան հաճոյքները վայե-
լելու : Շատ երիտասարդներ կը ճանչնամ որ մէկ-
զմէկ իրարու բարեկամ կը կարծեն ու այնպէս
կ'ըսեն, սակայն զիրենք միացնող կապերն են հա-
ճոյքներ . եւ գիտէք որ հաճոյքները՝ բարեկամու-
թեան արժանի կապեր չեն : Բարեկամութիւնը
պէտք է մանաւանդ հաստատուի այնպիսի հասա-
կի մը մէջ, ուր ամէն բուռն կիրքեր մարած են
եւ իրենց յաջորդած են մեզմ կիրքեր, այն ատեն
է որ բարեկամութեան ազնիւ հաճոյքները վայե-
լել կարելի է : Բարեկամութիւնն հաստատուն ու
ապահով պահողներն են առաքինութիւն, բազ-
մութենէ հեռացում, առանձնութեան սէր, բար-

քերու մաքրութիւն, խոհական ու զգօն կենցաւ զավարութիւն անձին եւ ուրիշին հետ, բարձր միտք՝ (որովհետեւ կատարեալ բարեկամութեան մէջ կան ճաշակ մը եւ աստիճան մը՝ որոնց չեն կրնար հասնիլ ստորին նկարագրի տէր եղողներ), բայց մանաւանդ ուղիղ սիրտ մը։ Սրտին յատկութիւններն առելի կարեւոր են՝ քան մտքին, միտքն հաճելի կ'ըլլայ, բայց սիրտն է որ կը կապէ։ Անձնասէր մարդիկ արժանի չեն բարեկամութեան, ուրիշ բան չեն խորհիր, եթէ ո՛չ բարեկամութեան ունեցածը կը յափշտակեն, մինչդեռ առաքինի մարդիկ կը փութան բան մ'աւելցընել անոր վրայ։ Աղահները բնաւ չեն ճանչնար այսչափ պատուական զգացում մը։ ճշմարիտ բարեկամութիւնն հարուստ ու առատաձեռն է։ Ագահութիւնն՝ ամեն առաքինութիւններու դէմ անընկճելի արգելքներ կը հանէ. իր զգացումը կը կասեցնէ, կամ աւելի ճիշտ՝ կը խեղդէ ամէն աղնիւ շարժում. չկայ առաքինութիւն մը որ մեզի շագդէ, մինչդեռ ագահները միշտ կ'ուզեն ու բիշներուն վրայ ազդել։ Պէտք է տալ՝ բոլորովին կորսնցնելու մտադրութեամբ. պէտք է ազերախտներ կազմելու քաջութիւնն ունենալ։

Բայց անձնինք բարեկամութեան պարտականութիւններուն։

Բարեկամութեան մէջ երեք ժամանակ կայ, սկզբնաւորութիւն, տեւողութիւն ու վախճան։ Որովհետեւ բարեկամութեան ամեն սկզբնաւորութիւն լի է զգացումներով, եւ նորածին բարեկամութիւններն ալ պատրանքով կանգուն կը մնան,

ոչինչ ծանր չզար այս առաջին վայրկեաններուն մէջ, ամեն բան հաճոյք է։ Բայց շատ անգամ կը պատահի որ ճաշակը կը տկարանայ ու կը պակսի եւ զարդացման այս նուրբ ծայրը կը բթանայ։ Պատրանք ու ցնորք կը փարատին, այն ատեն կը ստիպուիք բանականութեան զիմել բարեկամութիւնը վառ պահելու համար։ բայց նա ու բոլորովին չոր ու ցամաք է։ Բարեկամութեան՝ ինչպէս նաեւ սիրոյ մէջ պէտք է խնայովութեամբ գործածել ճաշակն ու յօժարութիւնները, ներելի խնայովութիւն մ'է ասիկայ։ Բայց կարելի՞ է ներելի ու անմեղ հաճոյքի մը առջև կանգ առնել։ Սակայն, որովհետեւ կեանքի մէջ չկայ այնչափ քաղցր բան քան զգացուն բարեկամութիւնը, պէտք է երկուստեք՝ այն փափաքելի վիճակը տեսական ընելու ամեն միջոցները գործածել։ որովհետեւ երջանկութիւնն՝ սիրութելի կերպով զգացուն ու երեւակայելուն մէջ է։ Կը զգանք ներկայ իրերն ու կ'երեւակայենք ապագայ կամ չտեսնը ու ած իրերը։ Բարեկամութիւնն այս երկու ժամանակները կը լցնէ, այս երկու զգացումները կը պահէ ու կը պաշտպանէ, քանի որ յօժարութեամբ զգալ կաւտայ մեզի ներկային մէջ եւ յաւսալ ապագային մէջ։ Բայց վերջապէս, ինչպէս յայտնի է որ ամեն զգացում կը կորսուի եւ ասմենէն վայելչակազմ սրտերն անգամ չեն կրնար վատահարար ըսել թէ նորածին բարեկամութեամբ մը այս եռանդը կրնան վաս պահել, հետեւարար կրնան երբեմն անհաստատ ըլլալ, բայց ո՛չ բնաւ անհաւատարիմ։ Ճ՛չակին սաստկութիւնը կ'անցնի,

բայց պարտականութեան սէրը կը մնայ : Պէտք է արդահատիլ անոնց վրայ . ախորժելի զգացում մը ունէին . իրենցմէ խոյս տուաւ . ինչո՞ւ չենք կրնար բռնել ու պահել զայն : Աւրեմն աւելի հաստատուն հրմմը առնք բարեկամութեան : Արժանիքին վրայ հաստատուած յարգանքը բնաւ սուտ չելլեր ու շխախտիր : Սիրոյ աշքը գոյուլ կապը՝ բարեկամութեան վրայ շկոյ : Բարեկամութիւնը ամսն բան կը լուսաւորէ եւ կապուելէ առաջ կը քննէ եւ միայն անձնական ու իրական արժանիքին կը միանայ . որովհետեւ անոնք միայն արժանի են սիրուելու՝ որ իրենց վրայ սիրուելու պատճառ մ'ունին :

Երբ լու ընսրութեամբ մը ձեր բարեկամն ու րոշոծ էք, պէտք է լու կապուել եւ զնահատել ու յարգել զայն, ո՛չ թէ փոփոխական յարգանքով՝ այլ զգացմամբ . որովհետեւ, երբ զգայնութիւնը խոյս տոյց եւ յափշտակել ուզէ նաև յարգանքն ալ, իրաւումբ պէտք է ջանալ զայն պահէլու : Զըլլոյ որ ձեր բարեկամներուն թիւրութիւնները քննելու ելլէք, մասնաւանդ՝ անոնց վրայ խօսիք : Պէտք է յարգել բարեկամութիւնը, բայց որովհետեւ ասասքինութեան սատար ըլլալու համար տրուած է մեզի, եւ ո՛չ թէ մոլութեան ընկեր, պէտք է մեղմիւ ազդարարել իրենց, երբ կը մուլորին : Եթէ ընդդիմանան, խսհական ու իմաստուն խրատներով եւ մաքուր ու բարի դիտաւորութեամբ զինուեցի՛ք իրենց դէմ: Ճշմարտութիւնն իրենց ըսուած ատեն՝ անհաճոյ պիտի ըլլաք, բայց այդ քաջութիւնն ունեցի՛ք . թէ եւ

տեղին ու պէտքին նայելով մեղմեցի՛ք ձեր խօսքերն ու բառերը : Քիչ մարդիկ՝ զիրենք ուղղող ճշմարտութեան հանգէպ խոնարհելու քաջութիւնը կ'ունենան . բայց միեւնոյն ատեն՝ երբ իրենց կ'ազդարարէք, ընդհանրութեան առջեւ ալ պէտք է պաշտպանել զիրենք եւ բնաւ թոյլ չտալ, եթէ կարելի է, որ անասոյդ համբաւ մ'ունենան :

Կը հարցուի թէ ո՞րն է բարեկամութեան վախճանը : Կ'ըսեն որ մինչեւ ցորելին : Աստուած ու պատիւ՝ բարեկամութեան միակ ծայրերն են, բայց կան այնպիսի քաներ՝ զրոս փափկանկատ պատիւը ձեզի պիտի արգիլէ ընել ձեր անձին համար, բայց ներելի ու պատշաճ պիտի ըլլայ ընել ձեր բարեկամներուն համար : Ասոնցմէ զատ ուրիշ սահման չէմ ճանչնար . ամեն բան պէտք է զոհել բարեկամութեան :

Զըլլոյ որ մեծութիւն ծախէք ձեր բարեկամներուն հանգէպ, եւ եթէ առաջինութեան, մըտքի ու բազդի շնորհներու մասին դուք անոնցմէ առաջ էք, ասիկայ ձեզի իրաւունք մը չտար հըպարտանալու :

Ներելի չէ բարեկամի մը զաղանիքն՝ ուրիշն տալ . գաղտնիքն՝ աւանդ մ'է որուն նկատմամբ անօրինութիւն մը չենք կրնուր ընկեր, անիկայ մեզի չվերարերի : Կը մնայ զիտնալ թէ ի՞նչ ընթացք պէտք է ունենանք, երբ բարեկամութիւնը կը տկարանայ ու կը խանգարի :

Որովհետեւ մարդիկ են որ կը միանան, պէտք է ի հաշիւ առնել մարդկային թէրութիւնները . պէտք է իրարու շատ բաներ, ներել, եթէ կ'ուզ-

ուի բաեեկամութիւնը պահել։ Ամենին աւելի առաքինին աւելի կը ներէ։ ձեր ձեռքն է բարեկամիդից հաւատարիմ ընել՝ եթէ կ'ուզէք որ հաւատարիմ ըլլայ։ Եթէ ձեր բարեկամը՝ չարիք ընելու կարող կը կարծէք, զայն ընելու իրաւունք տուած կ'ըլլաք իրեն։ Սովորական բարեկամութիւնը բնաւ չուզէք որ եւ է յանցանք մը ստանձնել. ընդհակառակի՞ փափկանկատ բարեկամութիւնն ամեն յանցանք իր վրայ կ'առնէ։ Գոհ եւ ուրախ կ'ըլլանք մեր բարեկամին վիշտ մը խնայելով, իրեն կը թողունք միզի ներելու հաճոյքն ու կը խնայենք իրեն՝ մեզմէն ներողութիւն խնդրելու ամօթն ու պէտքը. բայց այսպէս ընելու համար՝ պէտք է որ մեծոզի ըլլայ մարդ՝ որ քաջութիւն ունենայ իր յանցանքները տեսնելու եւ ի հարկին իր չգործած յանցանքներն անդամ խոստովանելու։ Եթէ բարեկամիդից՝ ինք իր հաշուոյն ու շահուն առաջնորդուելու եւ կառավարուելու պէտք ունի, պէտք է որ յանդիմանութիւննիդիեթեւ ըլլայ ու չզդացնէք իրեն՝ հսկողութեան տակ ըլլալ։ Զկայ բարեկամութեան այնչափ հակառակ բան՝ քան այն գոռող վարմունքն որ միշտ կը ջանայ բարեկամն ամբաստանել ու անոր յաղթելու հաճոյքն ունենաւ ուզել։ Սյսպիսիներուն համար յաղթութիւն մ'է բարեկամին վրայ թերութիւններ գտնել՝ որով իրենց մեծամոլութիւնը կը զօրանայ ու ձեր ստորնութիւնը կ'աւելցն։ Գրգուելու առիթներէն խոյս տուէք, եւ երբ ամեն բանի կը տեղեկանաք, զգուշացէք խիստ բառեր գործածել։ կան այնպիսի բառեր ու

խօսքի ձեւեր՝ զորոնք պէտք չէ բնաւ գործածել, որովհետեւ անբուժելի վերքեր կը բանան սրտին մէջ։ Երբ կը զգաք որ կը բորբոքիք, զգուշացէք ձեր անձէն. խորհեցէք որ կիրքը շատ անգամ կը յաղթէ իրաւունքին։ Բայց կան մարդիկ որ, երբ յանցանք մ'ունին, շատ կը բորբոքին ու բնաւ ինքինքնին չեն կրնար զսպել, իրենց յանցանքներն ալ բարեկամին կը վերագրեն ու բնաւ չեն ներեր։ Երբ պակասութեան մէջ գտնուին, մի՛ կարծէք թէ կրնաք համոզել զիրենք, մտքերնին գերի եղած է իրենց անիրաւութեան։ Պէտք չէ բնաւ զիրենք յանդիմանել, բայց՝ եթէ կ'ուզէք զիրենք պատժել ու վրէժ լուծել խոհականութեամբ, անվրէպ ընթացք մ'ունեցէք, իրենց հաճոյք պատճառելու առիթները վնտուցէք, ձեր այս ընթացքն աւելի՛ յանդիմանութիւն մ'է իրենց՝ քան ձեր խօսքերը։ Անձնասիրութիւնն ո՛րչափ ալ ձարափիկ ըլլայ՝ մեր տկարութիւնները մեզմէն ծածկելու, ձշմարտութեան նուիրուած ու վերապահուած վայրկեաններ կան եւ ձշմարտութիւնը կը փայլի։ Բարեկամութեան միջոցին վայելուած հաճոյքները պէտք է մոռցուին զժտութենէ ու բաժանումէ վերջ, եւ երբ ձեր ըրած մէկ բարերարութեան փոխարէն՝ զայն ըրած ըլլալու հաճոյքն ունեցած չէք ու կը ցաւիք ասոր համար, ըրած բարիքնիդ ո՛չ թէ չնորհած, այլ փոխ տուած կամ ծախած կ'ըլլաք։ Վերջապէս պէտք է հետամուտ ըլլալ բարեկամին բարեկամութեան ու մեծարանքին եւ բնաւ չկասել աւելին ընել։ Բայց, երբ յունի ընտրութիւն մը ըրած ըլլալու դժբաղդութիւ-

նըն ունեցած էք, պէտք է յարատևել ու հանդուրժել և այս կերպով ինքզինքնիդ պատժել ձեր անխոհեմութեան ու թեթեւամոռւթեան համար:

Ամեն մարդ՝ վրայ կուտայ բաժանման ու գըծտութեան մէջ: Գժտութեան առջեւն առնելու համար ձեր ձեռքէն ամեն և կածն ընելէ վերջ, որովհետեւ՝ կրնայ ըլլալ որ այնախի յամառ մարդու մը հանդիպիք որ իր վրայ չափէ զձեղ, ուրիշ ամեն բան անօգուտ է:

Շատ ցաւալի բան է այսպիսի եռանդուն ու գիւրաբորբոք մտքերու գէմ կռուիլ որոնք միայն իրենց հաշիւը կը նային: Ի՞նչ որ ալ ընէք, ոըժե կամակութիւն պիտի պատճառէք իրենց ու պիտի չհամոզուին: Մի՛ ջանաք զանոնք նուաճել ու պարտարել, այլ ինքզինքնիդ համոզեցէ՛ք: ուստի հրաժարեցէ՛ք իրենցմէ, ձեր անմեղութիւնը կրնայ հանդարտեցնել ձեր խիղճն ու զձեղ միսիթարել: Մի՛ կարծէք որ բաժնուելէ վերջ՝ պարտականութիւններ չունիք կատարելու: ամենէն աւելի գժուար պարտականութիւնները կան՝ ուրոնց կատարման մէջ պարկեցտութիւնը միայն պիտի օգնէ ձեզի: Յարգանք կը պարտիք նախկին բարեկամութեան: Պէտք չէ ընաւ ուրիշներն հրաւիրել ձեր կռիւներուն ու միայն, երբ հարկը պահանջէ, ձեր անձին ջատագովութեան համար խօսեցէ՛ք: Զգուշացէ՛ք նաեւ ձեր անհաւատարիմ բարեկամին՝ ամեն յանցանք վերագրելէ: Հասարակութեան առջեւ անվայել տեսարան մ'է, ու ձեզի համար ալ անպատիւ դեր մը, երբ այսպէս գայթակղութիւն պատճառող աղմուկով կը բաժ-

նուիք: Դիտացէ՛ք որ ամեն մարդ՝ աչքերը բացած ձեզի կը նայի: ձեր բոլոր թշնամիներն ալ ձեր դատաւգրներն են, որոնք զձեղ կը դիտեն ու կը դատեն՝ կամ առանց ձեր յարգը ճանչնուլու եւ տգիտութեամբ, կամ՝ եթէ զձեղ կը ճանչնան՝ չար նախանձով եւ կամ նախապապաշարմամբ ու բնական չարամութեամբ: Բարեկամութեան միջացին յայտնուած ու վստահուած ամեն բան պէտք չէ որ գժտութենէ վերջն յայտնուին. գիտոցէ՛ք որ գաղտնիքը նախկին բարեկամութեան մէկ պարագնէ՝ զօր գուք ձեր անձին կը պարագիք: Վերջապէս, բարեկամութեան միջոցին կատարուած պարտականութիւնները՝ սիրուած անձին համար են, բայց գժտութենէ ու բաժանումէ վերջ՝ ձեզի համար են: Զգացում կեցած ատեն՝ ամէն մարդ կրնայ ինքզինք կառավարել եւ ուղղել, բաւական է որ սրտի շարժումներուն անձնատուր ըլլայ: բայց բաժանման ատեն՝ բանականութեան ու պարտականութեան ձայնին պէտք է անսալ ու հետեւիլ: Քիչ մարդիկ գիտեն բարկանալ, բայց շատերն՝ ամեն չափ կը մոռնան: Որչա՛փ տխուր ու ցաւալի բան է այսպիսի դժբախտութեան մը համար կանոններ տալ, բարեկամութեան միջոցին ընդումորել ու խորհիլ բարեկամութեան կորուսուր: Խորհեցէ՛ք սակայն թէ նմանօրինակ դժբազգութիւն մ'ալ թերեւս ձեզի կը սպառնայ եւ ամենէն աւելի յարգելի բարեկամ մը կրնայ մօտալուտ գժտութեան մը տրամադրութիւններն ունենալ իր ներսը: Այսպիսի գաղափարներու վրային պէտք է շուտով անցնիլ, որովհետեւ ամենա-

կատ որեալ բարեկամութեան հաճոյքները կը վըր-
դովեն:

Ոմանք կը կարծեն թէ գերեզմանէն անդին
այլեւս պարտականութիւն չկայ կատարելու, խիստ
քիչերը գիտէն մեռեալներու բարեկամ ըլլալ: Թէ եւ
ամենէն աւելի չքեզ գամբանական հանդէս՝ բա-
րեկամներու արտասուքն ու վիշտն են, եւ ամե-
նէն յարդի գերեզմանն՝ անոնց սրտին մէջն է,
սակայն չկարծէք թէ մեռեալ բարեկամներու հա-
մար թափուած արտասուքն զձեզ պարտքէ կ'ա-
զատէ անոնց նկատմամբ, գեռ պարտական էք
իրենց անուան, փառքին ու ընտանիքին, պէտք է
որ անոնք տակաւին տապրին ձեր սրտին մէջ՝ իրենց
զգացումներով, ձեր յիշողութեան մէջ՝ իրենց յի-
շատակով, ձեր րերնին մէջ՝ գովեստներով ու ձեր
վարմանքին մէջ՝ իրենց առաքինութիւններուն նմա-
նելով ու հետեւելով:

Եթէ ձեզի խրատներ տուի՝ բարեկամութիւն-
ներու քակուելէն վերջ բռնուելիք ընթացքի մը
նկատմամբ, սահիայն չըլլայ որ սիրելու տատեննիդ՝
երբէք մտքերնիդ բերէք թէ օր մը զիրար պիտի
ատիք. բարեկամութեան ատեն պէտք է բոլորու
վին անձնատուր ըլլալ, բնաւ մի՛ կասկածիք ձեր
բարեկամներուն վրայ: Երբ երկու կողմանէ այս-
պէս պատրաստուած էք ու զիրար սիրէք, բնաւ
մի՛ վախնաք գժառութենէ, կամ երբ քակուիք ու
բաժնուիք, ամէն բան ձեր սրտերուն խորը թալ-
ուի:

Տարբեր սեռէ երկու անձերու միջեւ բարե-
կամութիւն կարելի է, բայց հազուագիւտ ու

գժուարին է. որովհետեւ պէտք են աւելի առա-
քինութիւն, խոհեմութիւն ու զգուշութիւն: Կի-
ներն որ միայն սովորական ու բնական սէրը կը
ճանչնան՝ արժանի չեն բարեկամութեան, եւ մար-
դիկ որ կողջ անձին վրայ միայն սեռական եր-
ջանկութիւնը՝ գտնել կ'ուզեն եւ չեն կրնար ե-
րեւակայել թէ կողջ մը մտքին ու սրտին մէջ՝ ար-
տաքին գեղեցկութեան չնորհքներէն աւելի գրա-
ւիչ յատկութիւններ կրնան գտնուիլ, նոյնակէս
այս բարեկամութեան անյարմար են: Ուրեմն
պէտք է ջանալ՝ առաքինութեամբ ու անձնական
արժանիքով կապուիլ իրարու: Երբեմն այսպիսի
կապակցութիւն մը սիրով կը սկսի ու բարեկամու-
թեամբ կը վերջանայ: Երբ կին մը հաւատարիմէ
իր սեռին յատուկ առաքինութեան եւ գիտէ թէ
բարեկամութիւնն՝ առաքինի սիրոյ մը վորձատ-
րութիւնն է, կրնայ պարօդիլ անով: Սիրոյ այսօր-
ուան ունեցած գործածութեան եղանակէն յա-
ռաջ կուգան այնչափ մեծաշխինդ գժտութիւններ,
որոնց կը յաջորդէ ամօթն որ միշտ մզութեան
արժանի պատիմն է: Կին մը որ իր պարտակա-
նութիւնները սիրոյ գէմ կը հանէ եւ բարեկամու-
թեան հրամայրներն ու զգացումները կը մատու-
ցանէ ձեզ եւ արդէն այր մարդու մ'ունեցած մի-
եւնոյն արժանիքն ալ կ'ունենայ, լա՞ւ է կապուիլ
անոր հետ: Ստոյգ է որ շատ վայելուչ կապակ-
ցութիւն մ'է այս: Միշտ այնպիսի տաքութիւն մը
կայ որ միեւնոյն սեռէ երկու անհատներու միջեւ
չգտնուիր: ասկէց զատ՝ պառակտում յառաջ բե-
րող թերութիւնները, նախանձ ու մրցում, այս-

պիսի կապակցութիւններու մէջ չեն գտնուիր : Կի-
ները սա՛ դժբաղդութիւնը ունին որ իրենք իրենց
մէջ բարեկամութեան չեն կրնար վատահիլ . իրենց
ունեցած թերութիւններն՝ անյալթելի արգելքներ
կը հանեն . հարկէն ստիպեալ կրնան միանալ , բայց
ո՛չ բնաւ ճաշակով ու յօժարութեամբ : Ի՞նչ կրնան
ընել իրենց ներմն եղած զգացումներն : Անոնք որ
սէրէն կը զգուշանան , բարեկամութեան զիրկը
կը նետուին , մարդիկ ալ անկէց օգուտ կը քաղեն :
Երբ սրտերնին բնաւ մաշեցուցած չեն կրքերով ,
բարեկամութիւննին անոյշ եւ յուզիչ է . որովհե-
տեւ , պէտք է խոստովանիլ՝ թէ միայն իրենք
զգացումէ մը քաղել զիտեն ամեն ինչ որ կը քա-
ղեն : Մարդիկ մոռքին կը խօսին , կիները՝ «րտին :
Ասկէ զատ , որովհետեւ բնութիւնը՝ տարրեր սե-
ռէ անձերու միջեւ անտեսանելի յարաբերութիւն-
ներ ու կապեր դրած է , ամեն բան պատրաստ
կայ այսպիսի բարեկամութեան : Բնութեան գոր-
ծերը աւելի կատարեալ են . այն գործեր՝ որոնց
մէջ բնութիւնը շատ աշխատած չէ , նուազ հրա-
պոյր ունին : Տարբեր սեռէ երկու անձերու բա-
րեկամութիւնը՝ բնութեան գործն է . ծածուկ կա-
պեր , համակրութիւն ու քաղցր հակամիտութիւն
որոնց չենք կրնար ընդդիմանալ , այն բարեկամու-
թեան մէջ կը գտնուին . միշտ փափաքելի բարիք
մը կայ ի վարձատրութիւն արժանիքին : Բայց
պէտք է զգուշանալ , մի՛ դուցէ առաքինութիւնն
հետղէետէ կրքի փոխուի :

ԱՄԵՐԻԿԱՑԻՒՆ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆԸ

Ամերիկացի հեղինակ մը Պ . Սուիթ Մարտըն
մին է այն գրողներէն որոնք մեծ մարդերու կեն-
սազրութիւնները գրելով իր կենդանի օրինակ
կուզեն երիտասարդներուն աչքին տակ դնել :
Այս նպատակով , հարիւրաւոր գիրքեր կան գըր-
ուած : Եր վերջին մէկ գործին ծայրը շարած է
հետեւեալ 18 պատուիրանները , որոնք ամէն բա-
նէ աւելի կրնան մեղ տեղեկացնել թէ Ամերիկա-
ցին ի՞նչպէս կը հասկնայ կեանքը :

Ա . — Պատեհ առթի մի՛ սպասէք , այլ առի-
թը ստեղծեցէք :

Բ . — Երբ երիտասարդ մը հաստատամոռւ-
թիւն ունի ու այբուրէնը զիտէ , անկարելի է
գուշակել թէ իր յաջողութիւնը մինչեւ ո՛ւր սի-
տի համնի :

Գ . — Զեր ժամանակին մէկ վայրկեանը մի՛
կորսնցունէք . եթէ կլատութընի պէս հանձարի
տէր մարդ մը միշտ զիրք մը ունի գրպանը ,
վակնալով որ կեանքին մէկ վայրկեանը կը կոր-
սնցնէ , սովորական մարդ մը ի՞նչ միջոցներ ձեռք
առնելու է ժամանակ չկորսնցնելու համար :

Դ . — Զեր միակ մտազրաղութիւնը թող ըլ-
լայ ասպարէզ մը ընտրել ձեզի : «Ի՞նչ բանի օգ-
տակար ես : » Աս է դարսւն հարցումը :

Ե . — Զեր բոլոր կորովը միակ ու անփոփոխ

Նպատակի մը վրայ կեդրոնացուցէք։ Պարտապ վաշրանումներով ժամանակ մի՛ անցնէք։ Զանազան բաներու վրայ մի՛ խորհիք, այլ միակ բանի մը վրայ յամառօրէն։

Ժ. — Անցեալին կամ ապագային վրայ մոտածելով ժամանակ մի՛ կորսնցնէք, այլ ուշադիր եղէք ներկայ վայրկեանը չփախցնելու։

Է. — Զուարթ եղէք եւ վարժուեցէք կեանքը զուարձալի գտնելու։

Ը. — Բարեկիրթ եղէք։ Բարեկիրթ մարդը կրնայ առանց հարստութեան ալ իր ճամբան շաքունակել։ բոլոր դռները կը բացուին իր առջեւ ու ամէն տեղ կրնայ մտնել առանց վճարելու։

Թ. — Ամենէն բարձր տաղանդը վարուղութեան (tact) եւ ողջախոհութեան տեղը չի բաներ։ Կեանքի արշաւին մէջ ողջախոհութիւնն է միայն որ կրկէսը կը բանայ մարդուս առջեւ։

Ժ. — Ինքզինքնիդ յարգեցէք եւ ձեր անձին վրայ վստահութիւն ունեցէք։ ուրիշներուն ալ վստահութիւն ներշնչելու լաւագոյն միջոցը աս է։

Ժ. — «Աշխատէ կամ մեռիր»։ այս է բնութեան նշանաբանը։ Եթէ դադրիք աշխատելէ, մտաւրապէս, բարոյապէս եւ նիւթապէս կը մեռնիք։

Ժ. — Նկարագիր ունեցէք։ յաջողութիւնը նկարագրէն կը ծնի։

Ժ. — Ճշդութիւնը տուփանքով սիրեցէք։ մէկ կատարեալ գործ մը կիսկատար քսան գործէն աղեկ է։

Ժ. — Զեր կեանքը ի՞նչ որ ընէք՝ ան կըլ։

Էայ։ Աշխարհ մեր տուածը կը վերադարձնէ մե զի ժեւ։ — Մեր անյաջողութիւններէն օգտուելու վարժուինք։

Ժ. — Զի կայ բան մը որ յամառութեան չափ օգտակար ըլլոյ։ Հանձարն իսկ երբեմն կը վարանի, կը խարխափիէ, կը յագնի։ բայց յամառութիւնը միշտ ապահով է որ պիտի շահի։

Ժ. — Աշխատեցէք կատարելապէս առողջը ըլլալ ու շատ ապրիլ։ Յաջողութեան առաջին պայմանն է «առաջնակարգ կենդանի» մը ըլլալ։

Ժ. — Կտրուկ եղէք։ եւ ինչ գործ որ ունենաք՝ չուտ տեսէք։

Ամէն մարդէ բան ընդունիս,
Ամենէն հարուստ կը լինիս.
Ամէն մարդէ որ խելք սովորիս,
Ամենէն գիտուն կը լինիս :

Յիմարն երկու բան չէ կարող անել,
Մէկը՝ մըտածել և միւսը՝ լըռել.
Իմաստունն երկու բան է սովորել,
Խորունկ մըտածել ու սակաւ խօսել :

Թէ սիրտը լու կ'ուղէ խորված,
Թեւը սոթտէ՝ աշքերդ բաց,
Այնպէս՝ որ ման բերելուդ՝
Ոչ շամփուրն էրուի՝ ոչ խորված :

Ժամիցը դուրս ե'ս եմ գալի,
Ուշք Սուսառած դուն կ'ասես,
Վարակետիցը դոււ ես գալի
Խաչ ժնեան ինձ կը հարցընես :

Ինձի տես ու քեզի լաց,
Մարդու կարօտ մի՛ լինիր.
Ո՞ր տեղ որ ես՝ հաստատ կաց,
Փոփոխամիտ մի՛ լինիր :

ԱՌԱԿՆԵՐ

Ոսկի բեռցուր իշուն վերայ,
Նա դարձեալ նոյնպէս կը զւայ.
Խեւ ազուաւին հագցուր կապայ,
Անի թէրձեալ կը կըռկըռայ :

Ժամանակիս իմաստուններ
Հին իմաստոց համեմատես,
Հըսկաներու շալակն ի վեր
Թըզուկներ են ելած կ'ասես :

Գիրքը մի ծառ՝ վրան կեռաս,
Երրոր ձեռքդ առնուս կարդաս,
Միայն տերեւը մի՛ շըրջեր,
Նայէ՝ պըտղին համը տեսնաս :

Առաջ հունը գտիր՝
Յետոյ ջուրը մտիր .
Առաջ ըանը քըննիր
Յետոյ տուր քո վըմիռ :

Մանկութեան ուսումը
Փորուածք է քարի վըրայ .
Ծերութեան ուսումը
Գրուածք է սառի վըրայ :

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

ԴԱԼԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ

ԹԻՒ 16, Գ.Ա.ԶԱ.Ս.Ք.ՀՄ ԽՍ.Ն

Դահեկան

1.	Ա. Վարժութիւն Մանկանց, Եօթերորդ Տիպ	4
2.	Բ. , , , Հինգերորդ	5
3.	Գ. , , , Չորրորդ	5
4.	Տարրական Քերականութիւն	2
5.	Լրացուցիչ դասընթացք Երկրորդ	3
6.	Փնջակ, պատկերազարդ Չորրորդ	1
7.	Փունջ, աշխարհ. Հաւաքածոյ Չորրորդ	3
8.	Երկրորդ Փունջ Երկրորդ	6
9.	Գործն. ընթացք Շարադրութ.	3
10.	Բանալի Շարադրութեան	10
11.	Ընտելարան Հայ լեզուի Երրորդ	2
12.	Սկզբունք Համաձայնութ. եւ Շարադրասութ.	2 ½
13.	ALPHABET FRANÇAIS Օր. Ա. Հայէպլեան	2
14.	Տարրական Ընթացք կրօնի Վ. Քահ. Ամանեան	2
15.	Պատկերազարդ Այբբենարան (նոր ոճով) Բ. տիպ	1 ½
	= 100 ը 25 Դահեկան =	
16.	Յայտադիր Դաւթեան Գործակալութեան	2
17.	Ծաղկաքաղ Հաւաքածոյ, Միջին շրջան	4
18.	Դպրոցակարութիւն, գործ Է. E. Whiteի	5
19.	Առածապատում. — Հ. Պէննէեանի	5
20.	Համառօս Կրօնագիտութիւն. Ա. Հարէլեանի	2 ½
21.	Սրտի Զայնը, Քերթուածներ. Բ. Բարսեղեան	5
22.	Նուէր Հայ մանուկներուն	1 ½
23.	Դաստիարակութիւն աղջիկներու, Յուսիկ Վ.	3
24.	Գիտութիւններու վրայ Ժողովրդական դասեր	3
25.	Դաստիարակութիւն պատանիներու, Յուսիկ Վ.	3
26.	ԲիիթԱկն Լրադիր, տարեկանը	50
27.	Աշխարհագր. Օսմ. Կայսրութեան Դ. Խ.	2 ½
28.	Քերթուածներ, Յ. Եագոյեան (Եագոյեան)	5

در سعادت نه بعجه قو سنه قاضی عسکر خاننده سمیاط داویدیان

S. DAVIDIAN, 16, Kazaskér han,
Bahdjé kapou, Constantinople,



NL0795077

7000 10



